

## Պատերազմի ողբերգութենէն յետոյ հաշտութեան ողբերգութիւնը

---

Ի՞նչ կ'ընէին Ռւիլսըն, Լոյտ Շօրճ և Քլէ-  
մանսօ մինչ խեղճ Հայը կը սպասէր և կը յու-  
սար... Կը զգուշտէին, կը զգուշտէին, և բա-  
ռին ամենաողորմելի իմաստով :

1918 նոյեմբեր 11ին թնդանօթը լոեց յոյ-  
սի և վախի նոր աշխարհ մը ծնաւ. յոյս յաղ-  
թականներուն և վախ պարտեալներուն։ Փա-  
րիզի խորհրդաժողովին վրայ կեղրոնացած  
էին թէ՝ այդ յոյսերը և թէ՝ այդ վախերը։ Ե-  
րեք նաւապետներ կը ղեկավարէին հաշտու-  
թեան նաւը զայն բերելու համար իրաւունքի և  
արդարութեան նաւահանգիստը։ Բայց կարելի՞  
էր հասնի այդ նաւահանգիստը։ Թէ ի՞նչ ճախ-  
ճախուտ նեղուցներէ ստիպուած էր անցնիլ  
դաշնակիցներու տապանը, ո՞չ թէ հասարակ  
մահկանացուի մը այլ Շէքսփիրի մը ովկէան-  
եան միտքը իսկ չէր կրնար երեւակայել։ Պէտք  
էր հաշտեցնել զիրար խաչաձեւող դարաւոր  
տնտեսական շահեր, դարաւոր քաղաքական  
հակոտնեայ աւանդութիւններ, դարաւոր կը-  
րոնական կոյր նախապաշարումներ և քինա-  
խնդրութիւններ՝ հիմնել կարենալու համար ա-  
զատութեան, հաւասարութեան և եղբայրակ-  
ցութեան այն երանելի Եղեմը որուն համար  
իրը թէ կոռւած էին քաղաքակրթութեան ա-  
խոյեանները։ Եթէ մարդկութիւնը գինովցած  
չըլլար հաշտութեան «իքսիր»ով և պաղար-  
եամբ կարենար գործածել իր խռոհող մեքե-  
նան, պարզապէս ծիծաղելի պիտի գտնէր վե-  
րոյիշեալ երազը։

Ի՞նչ էր պահանջուածը 1918 նոյեմբեր  
11ին։ Նո՞ր հաշուեյարդար մը, այսինքն հին  
անիրաւութիւններու վերջնական մաքրագոր-

ծումը։ Մով էին այս մազական կերպարանա-  
փոխութիւնը գլուխ հանելու կոչուած ճար-  
տարապետները կամ աւելի ճիշդ գերասաննե-  
րը։ Ամերիկայի, Անգլիոյ և Ֆրանսայի ազգա-  
պետները։ Երեք տարրեր խմորներ, երեք տար-  
րեր գլուխներ, երեք տարրեր հոգիներ։ իտէալ-  
ներու և նպատակներու այս անձոյլ և անձու-  
լելի երրորդութիւնն կը սպասուէր միութեան  
և համերաշխութեան այն գերազոյն օրինակը  
որուն նմանը մարդկութիւնը չէր վայելած ջըր-  
և ղեղին ի վեր։ Մենք քրիստոնեաներս կը յա-  
ւակնինք թէ հեթանոսաց տիսմարութիւնը և  
հրէից գայթակղութիւնը անբուժելի են։ Համա-  
քրիստոնէութեան յիմարութիւննե՞րը, անոնց  
կուտակումը Հիմալայաններու գաղաթնակէ-  
տը չի հասնիր։

Յանձին Ռւիլսընի, Լոյտ Շօրճի և Քլէման-  
սօի հին և նոր աշխարհները իրար կը բաղ-  
իէին։ Ռւիլսընի նշանաւոր 14 կէտերը քրիստոն-  
էնեայ և ոչ քրիստոնեայ աշխարհներու «Հայր  
Մեր»ը զարձան։ Այս 14 կէտերը երկու զրլ-  
իսաւոր նպատակներ կ'ընդգծէին։ Առաջինը՝  
թէ բոլոր հին դաշնագիրները շեղեալ պէտք է  
նկատուէին։ Երկրորդ՝ թէ ամէն ազգ, մեծ կամ  
փոքր, տէրն ըլլալով իր ճակատագրին, բա-  
ցարձակ իրաւունք ունէր վարելու իր գործերը  
այնպէս ինչպէս կ'ըմբռնէր կամ կը փափաքէր։  
Ամերիկացի Մեսիային այս պատգամները ող-  
ջունուեցան որոտնդոստ «կեցցէ»ներով և իր-  
լացուցիչ ծափահարութիւններով։ Լիթուա-  
նացի, Փոլոնիացի, Զեխուլօվաքացի, Ռւբրա-  
նացի, Հայ, Թուրք, Թաթար, Պուլկար, Հըն-  
դիկ, Թուս, Սերպ, Ռումանացի, Արար,

Քիւրդ, Պարսիկ, Ալպանացի եւ չեմ գիտեր զեռ  
որոնք մոռցան պահ մը իրենց Քրիստոնը կամ  
Մուհամմէտը եւ սկսան երկրպագել Ռւիլսընի  
պատկերին առջեւ, մինչ անդին «խեղճ վար-  
ժապետ» գոչելով՝ անպատկառ բայց առողջ զը-  
լուիները արհամարհական քմծիծազներով կը  
կարդային Ռւիլսընի տասնըսորսարանեան:

Եթէ Ամերիկայի նախագահը իր իտէլա-  
պաշտութիւնը սահմանափակէր կեղեքուած աղ-  
գերու աղատազրութեան, թէրեւս իր երազը ի-  
րականանալու «չանսօնը ունենար: Ողբալի ա-  
լէտը սա եղաւ որ խորհրդաւոր անձերու թե-  
լադրութեամբ Ռւիլսըն նոր աշխարհ մը կաղա-  
պարելու մէծաշուք ծրագիրը գործնական կա-  
րելիութեանց սահմանէն դուրս մղելով՝ Անդ-  
րիոյ, Գաղղիոյ, Խուսիոյ եւ Խուլիոյ քաղաքա-  
կան դիրքերը խախտելու եւ նոյն իսկ զանոնք  
վեր ի վայր չըջելու աններելի անխոհեմութիւ-  
նը գործեց: Այսպէս թարգմանուեցաւ զաղտնի  
դաշնագիրներու ջնջման պահանջը: Այս պա-  
հանջն էր որ դաշնակիցներու մտքին մէջ ըս-  
տեղծեց այն կասկածը որ ճակատազրականո-  
րէն քանդից համաշխարհային արդարութեան  
սպանիական դղեակին հիմերը: Այս պահանջն  
էր որ բաժնեց դաշնակիցները: Այս պահանջն էր  
որ ոչնչացուց քաղաքակիրթ աշխարհի յիսուն  
եւ մէկ ամսուան վիթխարի գոհողութիւնները:  
Այս պահանջն էր որ ծնունդ տուաւ այն պի-  
տակ դաշնագիրներուն որոնք ոչ թէ ապագայ  
պատերազմները արդիելու այլ կարծես ձիչդ  
հակառակ արդիւնքը յառաջ բերելու համար ըս-  
տորագրուեցան: Պիտի հարցնէք թէ Ամերիկայի  
հանդէպ դաշնակիցներու կասկածները. արդա-  
րանալի՞ էին: Այս հարցումին պատասխանել  
կարենալու համար ստիպուած ենք ամերիկան  
նապատակներուն խորը պրագտել. իսկ այդ պըք-  
պըտումն ալ կը թէլազրէ հետեւեալ հարցումը  
- ի՞նչ էին առարկուած զաղտնի դաշնագիրնե-  
րուն ձեւն ու ոգին:

Այս զաղտնի դաշնագիրներուն առաջինը  
կնքուեցաւ 1915 մարտին, մէկ կողմէ Խուսիոյ  
եւ միւս կողմէ Անդրիոյ, Թրանսայի եւ Խուլիոյ

միջեւ: Այս դաշնագրով Անդլիա Ռուսիոյ տի-  
րապետութիւնը կը ճանչնար կամ ճանչնալ կը  
կեղծէր Պոլսոյ եւ Նեղուցներուն վրայ: Իրը  
փոխարինութիւն Ռուսիա Անդլիոյ կը թողուր  
Պարսկաստանը, Պաղտատը եւ Եղիպատուր:  
Թուղթի վրայ փառաւոր յաղթանակ մ'էր այս՝  
ուռասկան դիւնագիտութեան համար: Ռու-  
սիա իր դարաւոր վրէժը կը լուծէր Անդլիայէն.  
ո՞վ չի յիշէր Մեծն Պետրոսի երազը: Պոլսուր  
ձարերու մզմաւանջը եղած էր այն օրէն որ ա-  
սոնք համողուած էին թէ առեւարական ծաւալ-  
ման տեսակէտէն Միջերկրականի տաք ջուրերը  
իջնելը տնտեսական Ռուսիոյ համար մահու եւ  
կենաց խնդիր մըն էր: Քանի՛ անդամներ Ռու-  
սիա զէնքերու բախտը փորձած եւ յաջողած էր,  
բայց ճիշտ այն պահուն երբ թրքական կարկան-  
դակը բերնին կը մօտենար, ծովերու կէտ-ձու-  
կը իր պոչին մէկ ցնցումով խանգարած էր ար-  
ջին խնջոյքը: Պէյքոզ եւ Սան Սթէֆանօ պատ-  
մական անմուանալի վէրքեր էին Խուսիոյ ար-  
ժանապատուութեան: Վերջապէս բախտը խլե-  
րով իր դւնակը Անդլիոյ ձեռքէն՝ զրաւ զայն  
Խուսիոյ ձեռքը: Պէտք է խոստովանիլ սակայն  
որ Պարսկաստանի Ռուսիոյ ճիրաններէն աղա-  
տիւր չնորհաւորելի դէպք մըն էր անդլիական  
դիւնագիտութեան համար: Անդլիա իր թաթը  
նետած էր Պարսկաստանի վրայ ոչ այնքան  
ուազմագիտական որքան տնտեսական նկատում-  
ներով: Խորամանէն Ալպիոն արդէն իսկ Պարս-  
կաստանի բոլոր քարիւղի հանքերուն մենաշը-  
սորհը աղահոված էր պարսիկ կառավարու-  
թեան հետ կնքելով ծանօթ 60 տարուան համա-  
ճայնութիւնը: Խուսիոյ հետ ստորագրուած նոր  
համաձայնութիւնը կը յաւերժացնէր անդլիա-  
կան աղուցութիւնը կամ տիրապետութիւնը  
Շահերու աշխարհին մէջ:

Երկրորդ զաղտնի դաշնագիրը ստորագր-  
ուեցաւ Լոնտոն 1915 ապրիլին, ընդ մէջ Խուս-  
իոյ եւ Անդլիոյ, Խուսիոյ եւ Թրանսայի: Խուս-  
իական պահանջները նուիրագործող այս դաշ-  
նագիրը զաղտնի համածայնութիւններուն ամե-  
նալարնգարձակը եւ միանգամայն ամենակնճռուը  
նղաւ:

Երբ մեծ պատերազմը պայթեցաւ, իտալիա չէզոք մնաց՝ կարելի եղածին չափ սուղձախելու համար իր բարեկամութիւնը։ Երկու կողմին հետ բանակցեցաւ։ Բնական է Գերմանիա չկրցաւ լիուլի գոհացնել իր անհաւատարիմ զինակիցը։ Համաձայնականները շատ աւելի խղոս պատառներ կրնային առաջարկել։ թէ՛ հիւսիսէն, թէ՛ արեւելքէն և թէ՛ հարաւէն Խտալիոյ տրուեցան այս տեսակ պիրքեր եւ հողամասեր որոնք Ազգիականը պարդ իտալական լճի մը կը վերածէին։ Իտալիա կը ստանար նաեւ Այտրնի և Քոնիայի վիլայէթները, որոնք աւելորդ է շշտակէ՝ Փոքր Ասիոյ ամենազարարտ հողերը կը պարունակին։ Որպէս թէ հողային այս խոշոր պարզեւները չրաւէին, Անգլիա զանոնք ոսկեզծելու համար 50,000,000 Սուլը Գէորգի ձիւաւորներէն փոխ տալու յանձնառու եղաւ։ Իտալիա երեք չմտարերեց անգլիական առածք որ կ'ըսէ It is too good to be true։ Այս խօսքը կը նշանակէ թէ Երբ ձեզի եղած առաջարկը կամ խոստումը արտասովոր կերպով ընտիր կամ փայլուն է, միամիտ էք եթէ չկասկածիք այդ առաջարկին կամ խոստումին իրադորձելութեանը վրայ։

Իտալականէն վերջը կուգայ ոռոմանական դաշնագիրը։ Այս գաղտնի սակարկութիւնն ալ վերջացաւ համանման պայմաններու տակ, սա ասարերութեամբ որ ոռոմանական ձգձումները աւելի երկար տեւեցին քան իտալական քաշքատները։ Բուսն մրցում մը տեղի ունեցաւ Գերմանիոյ և Խուսիոյ միջեւ՝ Խումանիան ըլլացնելու համար։ Գերմանիա կը խոստանար Պեսարապիան որ Խուսիոյ կը պատկանէր։ Խուսիա ալ կը խոստանար Թրանսիլվանիան որ Աւստրօ-Հունգարիոյ կը պատկանէր։ Վերջ ի վերջոյ 1916 օգոստոսին ստորագրուած համաձայնութեամբ դաշնակիցները յաջողեցան համոզել Խումանիան որ գոհանայ Թրանսիլվանիայով։ Այս պիֆթէքին քով դրուեցաւ նաեւ Պահաթի գետնախնձորը։ Պահաթ աւստրիական հող էր։ Խումանական դաշնագիրը գաղտնի պահուեցաւ Մերգիային, ինչ որ բաւական լուրջ

շփումներու տեղի տուաւ երբ կարգը եկաւ զայրին մութիք բաժնիլու։

1917 մարտին ստորագրուեցաւ չորրորդ գաղտնի դաշնագիրը Խուսիոյ և Ֆրանսայի միջև։ Այս համաձայնութեամբ Անգլիա եւ Ֆրանսա լիուլի ազատութիւն կուտային Խուսիոյ Գերմանիոյ և Աւստրիոյ արեւելեան սահմանները «Հտկրտելու» Անգլիոյ և Ֆրանսայի փափաքներուն համեմատ։ Թէ այդ շտկրտումները ի՞նչ կ'ենթադրէին, գիւղին է կոահել։ Ֆրանսա կը վերստանար Ալզաս - Լուչնը, այսինքն Լուչնի Երկաթի հանքերը և Սաարի ածխահանքերը - Գերմանիոյ տնտեսական և զինուրական ուժին երկու գըլխաւոր աղբիւրները։ Խուսիա չապրեցաւ տեսնելու իր երաղին իրականացումը. պօլշեւիկեան փոթորիկը աւլեց սրբեց ձարական կառավարութիւնը՝ խնդրոյ առարկայ դաշնագրին ստորագրութենէն չարաթ մը վերջ։ Երկու ամիս յետոյ, այս է 1917 մայիսին տեղի ունեցաւ զաւեշտական արարք մը որուն ողբերգական հետեւանքները 1923ին առիթը ունեցանք զնահատելու։ Նոյն ամսոյ վերջերը Ուիլսըն կը հարցնէր դաշնակիցներուն թէ կատարելապէս համամիտ և համակի՞ր էին ամերիկեան կառավարութեան սա տեսակէտին թէ ամեն ազգ լիուլի ազատ պիտի ըլլար իր բախտը և ճակատագիրը վճռելու իր ըմբռնած և փափաքած ձեւով։ Անգլիա, Ֆրանսա և Իտալիա հանդիպարապիւ «Այս» պատասխանեցին Ամերիկայի նախագահին միամիտ հարցման։

Հինգերորդ գաղտնի դաշնագիրը կնքուեցաւ Անգլիոյ և Ճարտանի միջեւ։ Այս դաշնագրով Անգլիա և Ճարտան իրենց մէջ կը բաժնէին Գերմանիոյ Մայրագոյն Արեւելքի զաղթավայրերը։ Հասարակածին հիւսիսը գտնուող հողամասերը, ինչպէս Շանթունի, Խաղաղականի կղզիները եւն Ճարտան կը ստանար. Անգլիոյ ձեռքը կ'իյնային Հասարակածի հարաւային մասերը։ Հարցնէք թերեւս թէ ինչո՞ւ Անգլիա այս

զոհողութիւնները ըրաւ, քանի որ դաշնակիցները ձարոնէն չստացան զինուորական ունէ օդնութիւն կամ աջակցութիւն։ Լոյտ ձօրճ կը բացատրէ։ Հիւսիսային Մովու եւ Ատլանտեանի մէջ գերման ընդուղեաներու գործունէութիւնը այնքան աւերիչ դարձած էր որ Անգլիա հարկադրուեցաւ Միջնրկրականի մէջ գտնուած կարեւոր նաւային ուժերը հիւսիս կեղբոնացնելորով Միջնրկրականի պակասը լրացնելու համար ճաբոնական գործակցութիւնը անհրաժեշտ դարձած էր։

Եւ վերջապէս կայ վեցերորդ եւ ամենակարեւոր գալտնի դաշնագիրը։ Զգայացունց աւետիս մը կ'աւետէր այս դաշնագիրը։ Ան կը յաւակնէր թէ լուծած էր Մերձաւոր Արեւելքի Գորդեան հանդոյցը։ Թուրքիոյ վերջնական բաժանումը կատարուած էր դաշնակիցներուն միջւէ՝ անկախարար Պոլսոյ եւ Նեղուցներուն խնդիրներէն որոնք, ինչպէս ըսինք, Ռուսիոյ լքուած էին անդլեւուս դաշնագրին տրամադրութեանց համեմատ։ Անտարակոյս Տաճկաստան պատերազմական կարկանդակին ամենահամով մասն էր։ Ո՞չ Շանթունկ, ո՞չ Խաղաղականի կզզիները, ո՞չ Պեսարապիա, ո՞չ Թրանսակլիվանիա, ո՞չ Տանցիկ, ո՞չ Ալզաս, ո՞չ Լուէն, ո՞չ Ֆիումէ, ո՞չ Տալմացիա, վերջապէս եւ ո՞չ մէկ երկիր կամ գաղթավայր մը կը մարմնացնէր տնտեսական, քաղաքական եւ ռազմական այն հարստութիւնները եւ առաւելութիւնները որոնցմով թուրքիա օժտուած էր։ Բայց թուրքիոյ բնական անսպաս հարստութիւնները չէին կազմէր միայն իր ընտիր կլիման, իր կոյս ընդարձակ հողերը, իր քարիւղը, իր արծաթը, իր պղինձը, եւն։ Թուրքիոյ իրական ոսկեհանքը կը ներկայացնեն դարերէ ի վեր վաճառականութեան, արհեստներու եւ արուեստներու մէջ ընտելացած եւ մարզուած քրիստոնեայ եւ ոչ քրիստոնեայ ցեղերը։ Բայ էր որ տրուէր այդ ժողովութիւններուն տեւական ապահովութիւն՝ հիմուած անկաշառ արդարութեան վրայ։ Թըրքական խնդրոյն վերջնական մաքրազործումը լայնօրէն պիտի բանար թէ՛ արեւմտեան քաղա-

քակրիմութեան դոները եւ թէ՛ Արեւմուտքի քսակը։ Պոլիս, Սուրբիա, Պաղեստին, Պարսկաստան առաջինները պիտի ըլլային օգտուողները Արեւելքի եւ Արեւմուտքի միջնէւ յառաջ գալիք մերձեցումին։ Ի մի բան՝ ծրագրուած մաքրագործումէն պիտի նպաստաւորուէին նախ Արեւելքին եւ յետոյ Արեւմուտքին։

Մերձաւոր Արեւելքի անհուն կարելիութիւնները ամենէն լաւ Գերմանացիք լմրոնած և գնահատած էին։ Պատերազմէն առաջ գիտենք թէ ի՞նչ կարելի եւ անկարելի միջոցներով Գերմանիան իր տնտեսական ճիրաններուն մէջ առած էր Թուրքիան։ Պերլին - Պաղտատ Երկարութիրի գիծը գերման քաղաքական եւ տնտեսական նպաստակներուն եւ ծրագիրներուն ճշգրիտ հայլին էր։ Զափազանցութիւն չպիտի ըլլայ ըսել թէ Տաճկաստան եղաւ մեծ պատերազմին առանցքը։ Ռուսմն պարզ եւ բնական էր որ համաձայնականները իրենց մասնաւոր ուշադրութեան եւ հոգածութեան առարկան դարձըն Առլին Սուլթաններուն հիւանդ երկիրը։ Անգլիոյ եւ Ռուսիոյ մէջ Պոլսոյ խնդրոյն կարգադրութիւնը թրքական հարցին բացումը կը նշանակէր։ Հապա Խտալիան եւ Ֆրանսա՞ն։ Զէ՞ որ եթէ «մէկը ուտէ եւ միւսը նայի, կոիւը անկէ կը փրթի»։ Իդմիրի եւ Առալիոյ հարստութիւնները Խտալիոյ քունը խոռված էին. Խտալիայ յաջողեցաւ Լոնտոնի դաշնագրով Անգլիոյ, Ռուսիոյ եւ Ֆրանսայի համահաւասար իրաւոնքներ եւ աղդեցութեան շրջաններ ապահովէլ։ Ֆրանսացիք բնաւ զոհ չմնացին Խտալացւոց ձեռք բերած առաւելութիւններէն։ Ֆրանսական դժոհութիւնը մտահոգութեան վերածուեցաւ երբ իմացուեցաւ որ Անգլիացիք յաջող ելքի մը լանգեցուցած էին Հիւսէին թագաւորին հետարարական անկախ թագաւորութիւններէն։ Հիւսարկան դաշնութեան մասնակիցիք բանակցութիւնները։ Բէ ա՞րսէ իր նախանձէն մտրակուած Ռուսիոյ հետ զաղագողի բանակցելու չափ յառաջ զընաց։ Այս բանակցութեանց վախճանը եղաւ ՍաղոնՓ - Փալէոլոկ դաշնագիրը։ Այս դաշնագրով Ռուսիա կը տիրանար Ասիական Թուր-

քիոյ կարեւոր մէկ հողամասին, որ կը տարածուէր Պարսկաստանի եւ Սեւ Ծովու միջեւ 60,-000 քառակուսի քիլոմէթր տարածութեան մը վրայ : Երդրում եւ Տրապիզոն կ'անցնէին ոռուական տէրապետութեան : Փոխարէնը Ֆրանսա կը ստանար խոչոր պատաս մը դէպ ի հարաւարեւմուտք Միջերկրականի վրայ : Ֆրանսական բաժնին սահմանները պիտի որոշուէին Անգլիոյ հետ համաձայնելէ վերջ : Այսպէս կը փակուէր Թուրքիոյ հիւսիսային հողամասերուն հաշիւը :

Բայց կը մնար հարաւի հարցը : Հոս ալ Անգլիան եւ Ֆրանսան շուտով հասկցան զիրար : Այս հասկցողութիւնը պաշտօնական հանգամանք ստացաւ 1916 մայիս 16ին : Այս այն դաշնագիրն է որ դիւնապիտական վաւերաթղթերու մէջ Աայքս-Փիք անուամբ կը ճանչցուի : Այս համաձայնութեամբ Ֆրանսական զաղթավայր կը գառնար Սուրբիոյ ծովեղերքը իսկէնտէրունէն մինչեւ Աքիա, սա պայմանաւ որ առաջին նաւահանգիստը ազատ մնար անգլիական տուեստուրին : Ֆրանսա իւրացուց նաեւ Սուրբիոյ ներքնամասը դէպ ի Արեւելք մինչեւ Տիգրիս գետը : Իսկ Անգլիոյ մնացին Միջերկրականի Աքիա եւ Հայքա նաւահանգիստները ինչպէս նաեւ Պարսկական ծոցին եւ Պաղեստինի միջեւ գտնուած հողամասը : Անգլիոյ ինկած բաժնին քարիւղի եւ հողագործական հարստութիւնները ծանօթ են անշուշտ ընթերցողին : Իսկ գալով Դամասկոսի, Հոմսի եւ Հալէպի, Անգլիա եւ Ֆրանսա համաձայնեցան, այդ տեղերը առժամապէս աղղեցութեան գօտիներ ստեղծել մինչեւ որ ծրագրուած արարական համագանակցութիւնը մարմին առնէր : Կը մնար Պաղեստինը : Հրեաները շահագրգոռղ այս խնդրոյն լուծումն ալ յիտաձգուեցաւ երկիրովմանի հաւանութեամբ :

Նպատակաւոր կամ աննպատակ, միշտ նոյն տարօրինակ սխալը կը կրկնուէր : Այսինքն զաշնակիցներէն երկուքը կը համաձայնէին՝ դուրս թողլով իրենց երրորդ կամ չորրորդ ընկերը : Նոյնքան խորհրդաւոր պայմաններու տակ զաղտանիքը կը պատառէր դիւնապիտական համաձայնէին յաջողութեան մը քով : Եւրոպայէ, Ասիայէ, Աֆրիկէ եւ Ամերիկայէ,

քողը ուշ կամ կանուխ եւ ահա նոր բանակցութիւններ, նոր կնճիռներ : Բնականարար, որքան ընդլայնէր գաղտնի դաշնագիրներու ցանցը, նոյն համեմատութեամբ կը տկարանար անկեղծութեան եւ համերաշխութեան ոգին : Այսպէս օրինակի համար՝ Իտալիա գուրս ձգուած ըլլալով անդլեւֆրանսական համաձայնութենէն, Հոռոմ սկսաւ ձայն բարձրացնել եւ սպառնալ : Անգլիա եւ Ֆրանսա չէին կրնար անտեսել իտալական տրատունչքը : Նոր բանակցութիւնները տարիի մը ձգձգուեցան : 1917 ապրիլին սկիզբը, ձիշզը խօսելով՝ Ամերիկայի պատերազմ յայտարարելէ Յօրմ Շօրմ անձամբ Ֆրանսա զալով Սէն Ժան ար Մորիէնի մէջ շարունակեց սակարկութիւնը Իտալացւոց եւ Ֆրանսացւոց հետ : Այս տեսակցութեան պահուն էր որ Անգլիոյ նախարարապետը Իտալիոյ առաջարկեց Իզմիրը : Իտալիա չգոհացաւ այս չոր սկզբորով եւ պահանջեց ամբողջ ներքնամասը մինչեւ Ատալիա : Անգլիա եւ Ֆրանսա կուլ տըւին Իտալիոյ պահանջը, պայմանաւ որ Ռուսիա վաւերացնէր իրենց հաւանութիւնը : Զարերու կառավարութիւնը չհասաւ այդ օրին : Իտալիոյ իրաւունքները որմափակուեցան անստուգութեան մէջ : Կարճ խօսքով՝ կայծ մը եւս գնաց աւելնալ այն կայծերուն որոնք պատեհ առթիւ անխուսափելիօրէն պիտի բռնկեցնէին զաղտնի դաշնագիրներու պատրաստած հրաբուխը : Նըրամիտ ընթերցողը արդէն իսկ կուհած պէտք է ըլլայ որ խաղաղութեան վեհաժողովը կոչուած էր ըլլալու դաշնագիրներու փորձաքարը :

1918 նոյեմբեր 11ին վերջ գտաւ պատերազմին տուամբ : 1919 յունվար 12ին բացուեցաւ հաշտութեան ժողովը եւ կամ աւելի ձիշզ հաշտութեան տուամբ : Այս խորհրդաժողովը պիտի վճռէր չորս աշխարհներու ճակատագիրը : Մարդկային երեւակայութիւնը քառասմբակ կ'ընթանար գիտնալու համար թէ ի՞նչպէս պիտի զործուէր հրաշքը : Տիեզերքի ծանօթ Էօթը հրաշալիքներն իսկ պիտի թողուի դառնային այս տեսակ գերմարդկային յաջողութեան մը քով : Եւրոպայէ, Ասիայէ, Աֆրիկէ եւ Ամերիկայէ,

ամեն գոյնէ եւ ամեն ցեղէ՝ ներկայացուցիչներ Փարիզ խուժած էին իրենց պահանջները ներկայացնելու եւ աղատութեան եւ երջանկութեան խոստացուած դրախտին մէջ իրենց պատկան տեղերը ապահովելու յոյսով։ Այնքան յուղած էին սրտերը եւ խոռված մտքերը՝ նախագահ Ռեփընի օրհնեալ 14 կէտերը։ Կը բաւէ ըսել թէ 150 լրագրական թղթակիցներ խմբուած էին խաղաղութեան ժողովին իրադարձութիւնները օրը օրին տեղեկագրելու իրենց պատկանեալ երկիրներուն որոնք անշուշտ լեցուած էին գերբնական հետաքրքրութեամբ տեսնելու համար աշխարհի նոր լուսանկարը։

Հաշտութեան ժողովը երկու որոշ պաշտօներ ունէր։

1.- Արոշել հաշտութեան պայմանները։

2.- Քննել գաղտնի դաշնագիրները։

Արդ՝ խնդիր էր գիտնալ թէ ծեծուելիք խոչոր հարցերուն քննութիւնը հրապարակա՞ւ թէ դրամիակ տեղի պիտի ունենար։ Նախագահ Ռեփընի 14 կէտերէն մին կը պահանջէր բաց դիւանագիտութիւն։ Հին աշխարհ, հին կարգ ու սարքը, հին խորհրդաւոր մեթունները, հին սողուկուն սիստեմները, վերջապէս ինչ որ հին էր՝ պէտք էր թաղել կամ մաքրագործել։ Ռեփըն ուղարկու դրած նոր աշխարհի սեմին վրայ՝ անողաքարար կը պահանջէր որ ամեն ինչ ըլլայ ազատ, բաց եւ անկեղծ։ Բայց կարելի՞ բան էր հրապարակել այն մանուածապատ խրթնութիւնները որոնցմով հիւսուած էին մեր յիշած վեց գաղտնի դաշնագիրները։ Եթէ այդ դաշնագիրներու գաղտնիքները հրապարակուէին, ոչ միայն հանրային կարծիքը պիտի գայթակէ անվրէակ, այլ շահագրգուուղ երկիրներուն քաղաքական և անտեսական շահերը ծանր կերպով պիտի վտանգուէին։ Բուռն եղաւ գզուը տուքը։ Ի վերջոյ Ռեփըն ընդունեցաւ այս նըկատումներուն ծանրակշիռ լրջութիւնը եւ ըստիպուեցաւ իւրացնել Անգլիոյ, Ֆրանսայի եւ Խտալիոյ տեսակէտը թէ անհնար էր առանց գրաքննութեան հրապարակութեան տալ ժողովին որոշումները։ Այսպէս յօդ ցնդեցաւ վար-

ժապետ Ռեփընի 14 կէտերէն մին։ Փլուզումին առաջին քայլն էր այս։

Փլուզումի երկրորդ ազդաբարութիւնը շուշացաւ երեւան դալ։ Անդիր էր թէ հաշտութեան դաշնագիրը Գերմանիոյ յանձնուած պարագային պէտքը էր անոր պատճէնը միեւնոյն ժամանակ հրատարակուէր դաշնակից երկիրներու մէջ։ Քէմանսօ առանց վարանումի «այս» պատասխաննեց այս հարցումին։ Անտարակոյս՝ նուրբ էր ծերունի վագրին ըրած հաշիւը։ Դաշնակիցներու յաղթանակը հանրային խանդավառութիւնը իր գաղաթնակէտին հասցուցած էր։ մտքերը եւ սրտերը գերագրգուուած էին, եւ այդ գերագրգուութեան հետեւանք եղող դաշնագրին մէջ մուտ զտած էին այն տեսակ պայմաններ որոնց գործադրութիւնը գործնականապէս անկարելի էր։ Արդ՝ եթէ դաշնագիրը նոյնութեամբ հրատարակուէր, ոչ միայն ֆըրանսայի հանրային հետաքրքրութիւնը ժամաշխարհային կարծիքը կատարուած իրողութեան մը առջեւ գտնուելով՝ ապագային Գերմանիոյ, Անգլիոյ կամ Ամերիկայի կողմէ առաջարկուելիք ոհեւէ փոփոխութեան կամ բարեփոխութեան պատասխանատուութենէ զերծ պիտի մնար Ֆրանսայի հանրարապետը։ Ճշդիւ կոահելով Քէմանսօի թաքուն նպատակը, Լօյտ ծօրճ ընդդիմացաւ դաշնագրին հրատարակուելուն, առարկելով թէ անոր մէջ կը գտնուէին շատ մը տարտած կամ անկատակից կէտեր որոնք սրբագրութեան կը կարօտէին։ Հետեւաբար շատ աւելի գործեական պիտի ըլլար այդ սրբագրութիւնները կատարելէ վերջ հրապարակել դաշնագիրը իր վերջնական ձեւին մէջ։ Ի ոկզրան շուարելով Ռեփըն չկրցաւ դիրքը ճշդել։ բայց յետոյ նկատելով որ Անգլիոյ բարեացակամութիւնը շատ աւելի թանկագին է Ամերիկայի համար քան Ֆրանսայինը, Լօյտ ծօրճի տեսակէտին յարեցաւ։ Իրաւ է թէ Իտալիոյ առաջարկին վրայ՝ դաշնագրին ամփոփումը լոյս տեսաւ՝ իր միջին եղր մը անդիմական ու Ֆրանսական թէղերուն, բայց երանի թէ այդ տեսակ քայլ մը բնաւ առ-

նուած շրջար, որովհետեւ արդիւնքը բոլորովին թատերական վիճակ մը յառաջ բերաւ: Ֆրանսացիք կը պոռային թէ հրատարակուած ամփոփումը ճիշդ չէ: Գերմանացիք հակառակը կը պնդէին: Անգլիացիք լուս կը մնային, իսկ Ամերիկացիք թէ՝ «այս» և թէ՝ «ոչ» կը զուչին:

Փլուզումին երրորդ ախտանշանը եղաւ զիւանագէտներու և զինւորականներու միջնեծայր տուող մենամարտը: Հաշտութիւնը դարբնող երեք մեծերը իրենց նիստերը կը գումարէին ֆրանսայի Արտօնաքին Գործոց Նախարարութեան սրահներէն միոյն մէջ: Բայց այդ երեք մեծերը առանձին չէին: Երեք ուրիշ զամփուր կը հսկէին անոնց վրայ, Ֆօչ՝ Ֆրանսայի, սըր Հենրի Ռեֆլորն՝ Անգլիոյ և Պլիս՝ Ամերիկայի հաշոյն: Դիւանագէտները կը տքնէին հաշտութեան մթնոլորտ մը ստեղծել: զինուորականները, ու մանաւանդ Ֆօչ՝ Պատերազմական Գերազոյն Խորհուրդին աննկուն ներկայացուցիչը, կրակ ու բոց կը ցայտէին: Երբ Ռեֆլորն էւ Լօյտ ձօրձ Ռեֆլորն բանակները ցրուելու խօսքը կ'ընէին, Ֆօչ չորս և կտրուկ «երբեք»ով մը կը պատասխանէր: Անգամ մը Ռեֆլորն և Լօյտ ձօրձ ըստն Ֆօչի: «Բանակները պահել կը նշանակէ պատերազմը շարունակել: Եթէ պատերազմը պիտի շարունակուէր, ինչո՞ւ մեզ հոսկանչեցիք հաշտութեան մասին բանակցելու»: Ֆօչ պատասխանած է: «7,500,000 դինոր մեռան, 20,000,000 ալ վիրաւորուեցան: Եթէ ձեր զաշնագիրը այս կորուստներուն տեղը չբերէ, ես նախամեծար կը համարիմ պատերազմը շարունակել»: Քլէմանսո, որ անտարակոյս սըրտանց համակիր էր Ֆօչի, տեսնելով որ Ֆրանսայի և իր հզօր դաշնակիցներուն միջնեւ բացուած ճեղքը անդունդի մը վերածուելու վտանդին կ'ենթարկուի, ստիպուեցաւ գէթ առ երեսս Ֆօչի դէմ ծառանալ: Ռւստի ան հրապարակաւ պահանջեց որ վերջ գտնէ զինուորականներու բոնատիրութիւնը խորհրդաժողովին մէջ: Ի ձեւ բանի Ֆօչ և իր արբանեակները քաշուեցան հաշտութեան ժողովին: Բայց քանի՛ անգամներ դարձեալ ներս մտան ինքնակոչ՝ պնդելու հա-

մար իրենց պահանջներուն վրայ:

Որո՞նք իրաւունք ունէին մասնակցելու խորհրդաժողովին: Ահա՛ հարց մը որ տուաւ փլուզումի չորրորդ ազգանշանը: Քսաննեւեօթ ազգեր հեւ ի հեւ կը սպասէին իրենց մաղձը դուրս թափելու, պահանջելով անցեալ անիւրաւութիւններու ջնջումը և ապագայ իրաւուերու ասպահովումը: Այս կէտին վրայ Անգլիա, Ֆրանսա և Խտալիա միացան Ամերիկայի դէմ: Երեք դաշնակիցները կը յայտարարէին որ Քուպայի, Հոնտուրայի և Քութարիքայի պէտքայի պէտ երեք մուկեր Երեք չէին կրնար հաւասար ձայն ունենալ Անգլիոյ, Ֆրանսայի և Խտալիոյ պէտ Ռեֆլորն և Լօյտ: Լօյտ ձօրձ, Քլէմանսո և Առնինո պարզապէտ ծիծաղելի կը գտնէին այս տեսակ յաւակնութիւն մը: իսկ Ռեֆլորն կը պնդէր բոլոր ազգերու հաւաքական ժամանակութեանը վրայ, յայտարարելով որ քանիւեօթ ազգերն ալ հաւասարապէտ կը շահազրպուէին իր երանելի տասնեւչորս կէտերով: Անգլիա, Ֆրանսա և Խտալիա Ռեֆլորնի այս առաջարկին մէջ տեսան ամերիկեան մէքենայութիւն մը: Ռեֆլորնի տասնըշորսարանեան անիրականանալի յոյսերով վերացուցած էր փոքր ազգերը, որոնք սակայն թիւի տեսակէտով մեծամասնութիւն կը կաղմէին: Այս մեծամասնութեան ոյժով Ամերիկա դիւրաւ կրնար դուրս հանել Անգլիան, Ֆրանսան և Խտալիան իրենց միջազգային հզօր դիրքերէն: Եթէ Ռեֆլորնի ծրագիրը տառապէտ գործազրուէր, երեք դաշնակիցները անդառնալիօրէն պիտի կորսնցնէին Հնդկաստանը, Եղիպատուը, Հնդկաշնը, Մարօքը, Ալձէրիան, Թունուզը, Տրիպոլիսը, և ան: և ան: Վիճարանութիւնները դիւրազիւտական նըրութեանց սահմանը անցնելով յարձակողական շեշտակի ձեւ մը առին: Անգլիա, Ֆրանսա և Խտալիա բացէ ի բաց կ'ամրաւանէին Ամերիկան որ միջազգային համերաշխութեան, սիրոյ և արդարութեան դիմակին տակ յաղթական Եւրոպան վճացնելու ելած էր: Ռեֆլորն ալ կ'ամրաւանէր իր հակառակորդները թէ անոնք շահու, հսասիրութեան և բրո-

նութեան վրայ կ'ուզէին հիմնել հաշտութիւնը : ինչպէս միշտ՝ անլուծելին լուծելու համար , դարձեալ դժոնուեցաւ պիտակ բանաձեւ մը որ փոխանակ մարելու կրակը՝ միմիայն անոր վրայ թափուած մոխրին քանակը կ'աւելցնէր : Քսանեւեօթը աղջերու տասնեօթը գուրս ձգելով կազմուեցաւ տասներու ժողովը որ շատ շանցած չորսի վերածուեցաւ եւ վերջի վերջոյ երեքի իջաւ , «The Big Three»ի երեք մեծերը , ինչպէս մկրտած էին թերթերու թղթակիցները :

Այսպէս Ուիլսըն չորրորդ անգամ ըլլալով Աօֆ-առուրի հարուածը ստացաւ էին եւ նոր աշխարհներու միջեւ գործավարութեան չուրջ մղուած յառաջամարտին մէջ : Հին Աշխարհը յաղթանակը տարաւ , քանզի ան ունէր փորձառութիւն , կազմակերպութիւն եւ լայն միջոցներ : Այս երեք մարզերուն մէջ ալ նոր Աշխարհը պարտուած էր : Ամերիկացիք չունէին ո՛չ Եւրոպայի դիւնագիտական փորձառութիւնը , ո՛չ զինուրական կազմակերպութիւնը եւ ո՛չ ալ անոր բարոյական միջոցները : Ուիլսընի կեղծաւոր կամ անկեղծ իտէլալազուութիւնը շատ աւելի վատթարացուց Ամերիկայի աննպաստ կացութիւնը : Այդ նպատակաւոր կամ աննպատակ իտէլալազութեան յառաջ բերած ձախաւեր հետեանքներուն ամենաճախաւերը եղաւ Աղջերու Դաշնակցութիւնը (League of Nations) , Համաշխարհային իրաւախոհութեան և Համարաշխութեան Սոլոմոննեան տաճարը : Աղջերու Դաշնակցութեան կազմութեան եւ կազմակերպութեան պայմանները եւ միջոցները մարմնացնող գործիքն ալ մեղ ծանօթ է «Քօվնէնթ» բառով զոր յաճախ կրկնուած տեսած ենք միջազգային մամուլին մէջ :

Ականատեսներ կը պատմեն թէ կ'արժէր տեսնել Ուիլսընը երբ ան պապական հանդիսաւորութեամբ զրաբանէն հանեց իր «Քօվնէնթ»ը եւ զայն դրաւ հաշտութեան ժողովի խոչըր սեղանին վրայ : Նոյն ականատեսները կ'աւելցնեն թէ կ'արժէր նուև տեսնել Ուիլսընի այլայլուածը երրու Ռոպերթ Սեսիլ , որ լորտ Պալֆուրէ վերջ անդիմական պատգամաւորութեան ա-

մենաազդեցիկ անդամն էր , ամերիկեանին քովկը վրաւ անդլիական «Քօվնէնթ»ը : Թղթախազի մէջ դիտած էր անշուշտ «իքիլի քօղ» ունեցողին գասն յուսախարութիւնը եւ «պէյ քօղ» բռնողին սիրամարգային յոխորտանքը : Նոյն տեսարանը կը պարզէին Ռեիլսըն եւ Սեսիլ դէմ առ դէմ : Առաջին վայրկեաններու հիմաթափումը փարատելէ վերջ , երկու կողմն ալ բարեհանցան ձակատեցնել Քօվնէնթները : Կրկին եւ կրկին դիմեցին միջին եղրի մը որ ոչ ոքի կատարեալ դոհացում կուտար : Երկու Քօվնէնթներուն շաղախումն ծնաւ երրորդ Քօվնէնթ մը որ 1919 յունվար 3ին պաշտօնապէս մատուցուեցաւ Աղջերու Դաշնակցութեան յանձնաժողովին : Հակառակ իր անկատարութեան , անգեւամերիկեան Քօվնէնթը ունեցաւ իր օրհնութիւնը , սախմաստով որ ան կազմեց հաշտութեան վճռական փորձաքարը : Այս Քօվնէնթն էր որ մերկացուց Հին եւ Նոր Աշխարհի սկզբունքներու բեկուային տարրերութիւնը : Ան էր որ լոյս սփոեց ազլեւամերիկեան մենամարտին վրայ , Անդլիա որ կ'ուզէր մեծ ոպատերազմին յաղթանակովը ա՛լ աւելի զօրացնել իր համաշխարհային դիմութիւնը , և Ամերիկա որ այդ յաղթանակը միջոց գործածելով կը պայքարէր Անդլիան տկարացնելու համար : Նպատակները ա՛յնքան վիթխարի էին որ երկու Հերակլէսները չհամարձակեցան հրապարակաւ չափուիլ ճակատ առ ճակատ : Երկուքն ալ դիմեցին կողմնակի շարժումներու :

Ուիլսըն իր նպատակին հասնելու համար կը պնդէր որ Աղջերու Դաշնակցութիւնը ընդհանուր իսպաղութեան դաշնագրին անբաժան մասը կազմէ : Անդլիա ալ ձափոնի , Ֆրանսայի և Խտալիոյ գլուխը անցած իր թմրուկը կը չայէր , թէ նախ գաղտնի դաշնագիրները պէտք է գործադրուէին Աղջերու Դաշնակցութենէն անկախարար : Եթէ Ուիլսընի առաջարկը ընդունուէր , ի հարկէ չորս դաշնակիցներուն տնտեսական շահերը հիմէն կը քանդուէին : Ի՞նչպէս հաշտեցնել այս երկու հակունեայ ծրագիրները : Ճիշտ այն միջոցներով , որոնցմով դիւա-

նազիստութիւնը յաջողած էր լուծել եթեւելի և աներեւոյթ բոլոր կնճոռութիւնները : Այսինքն յետաձգել, ճգճգել եւ պատեհ առիթ քարձի քողի ընիլ : Անզլիոյ թեւադրութեամբ Աղջերու Դաշնակցութեան Քօմիթէ անուամբ յանձնաժողով մը կազմուեցաւ, իրեւ թէ մանրակրկիտ կերպով քննելու համար Ռւիլսընի առաջարկները : Այս Քօմիթէին կ'անդամակցէին տասնրուրոս աէրութիւններ որոնց հինգը Ամերիկա, Անգլիա, Ֆրանս, Իտալիա և Ճարոն և մընացեալ ինը զանազան Երկրորդական կամ երրորդական փոքր աղջեր ինչպէս Պելճիքա, Փորթուկալ, Պրազիլիա, Սերպիա, Փոլոնիա, Շումանիա, Յունաստան, Զէքուլովաքիա եւ Արժանին : Փոքր անդամներուն այլասեռութիւնը ծրագրուած խորամանկութիւն մըն էր : Յանձնաժողովը որքան հակամարտ տարբերէ բաղկանար, այնքան բազմազան պիտի ըլլային անհամաձայնութիւնները, որով նոյնքան ալ պիտի երկարածուէին վիճաբանութիւնները : Յառաջ գալիք վէճերէն օգտուելով Անգլիա, Ֆրանս, Իտալիա եւ Ճափոն լայն ժամանակ պիտի ունենային անխոռով Գերմանիոյ եւ Թուրքիոյ հաշիւը մաքրելու գաղտնի համաձայնութեանց հիման վրայ : Այս էր Լոյտ Ճօրճի պատրաստած ծուղակը որուն մէջ ինկան նախ Ռւիլսըն եւ յետոյ նոյնինքն Կալլէսցի աղուէսր :

Լոյտ Ճօրճի կարողութիւնը անզուզական էր արամաթիք անակնկալներ ստեղծելու մէջ : 1919 յունվար 22ին Ռւիլսըն ինքզինքը կ'օրորէր սա Երազով թէ յաղթանակը իր ափին մէջն էր : Յաջորդ օրն իսկ Ռւիլսըն սթափեցաւ քունէն երր ժողովասրահէն կարգաւ ներս մտան Աւատրալիոյ, նոր Զէլանտայի, Հարաւ.Ափրիկէի եւ Քանառուայի նախարարապետները եւ իրենց խոպոտ ձայնով ժողովականներուն քթին բերնին նետեցին վերջնագիր մը յայտարարելով թէ չին կրնար ճանչնալ ո՛չ Ամերիկայի Աղջերու Դաշնակցութիւնը եւ ո՛չ ալ Դաշնակցներու խաղաղութեան դաշնագիրը, թէ իրենք կը հասկրնային ձեռք բերել երկու բան միայն - առաջին՝ մեծ պատերազմին իրենց ըրած ահազին

զոհողութիւններուն վարձատրութիւնը, Երկրորդ՝ իրենց ապագայ գոյութեան եւ զարգացման հարկաւոր ապահովութիւնները : Հիւղ՝ Աւստրալիոյ նախարարապետը մատնանշեց թէ Նոր-Կինչա իր երկրին սիրար կը կազմէ . Մասսի՝ Նոր Զէլանտայի նախարարապետը չեցաեց թէ Սամօա Խաղաղականի բանալին է եւ հետեւարար Նոր Զէլանտա ստիպուած էր կցել զայն առանց այլեւայլի . Մմութօ՝ Հարաւ. Ափրիկէի նախարարապետը՝ յայտնեց թէ Ռւիլսընի «Հոգատարութեան» (mandat) զաղափարը բացարձակապէս անգործադրելի էր Գերմանիոյ Ափրիկէան զաղթավայրերուն մէջ . ուստի կը ցցումէն զատ ուրիշ ճար չկար : Բնական է Քանատան անվերապահօրէն ուժ տուաւ քոյր զաղթավայրերու պահանջներուն : Լոյտ Ճօրճի կատարած սօր դէալերուած, յունուար 24ին ձափոնի ներկայացուցիչը պարոն Մաքինօ եւս ձայնակցելով անգլիական զաղթավայրերուն՝ յայտարարեց թէ խորապէս կը յարդէր Ռւիլսընի 14 կէտերը, բայց կը ցաւէր աւելցնել թէ զինուրական և տնտեսական գերազոյն պատճառներ կը ստիպէին ձափոնը կցել անմիջապէս Քիառչառուն, Շանթունկը և Հասարակածի հիւսիս . կողմը զտնուող բոլոր գերմանական զաղթավայրերը : Յունուար 25ին Ֆրանսայի Արտաքին Գործոց նախարարը ըստ թէ Մէծն Բրիտանիոյ հետ կնքուած դաշնագիրներու տրամադրութեանց համաձայն Ֆրանս, Անդամանալիօրէն որոշած էր կցել Թօկուանար Եւ Քամերունը : Յունուար 26ին Իտալիա պահանջեց Լոնտոնի դաշնազով իրեն խոստացուած թրքական հողամասերը : Դաշնակիցներու իրմրեզը կատարեալ ըլլալու համար յունուար 27ին ալ Պելճիքա բեմ ելլելով պահանջեց արեւելիան Ափրիկէի գերման զաղթավայրերը :

Յունուար 27էն մինչեւ փետրուար 14 Ազգերու Դաշնակցութեան ժողովը համարակաւ շարունակեց կարծեաց փոխանակութիւնը : Վիճաբանութիւնները ամուլ մնացին : Անկարելի էր վերջնական որոշման մը յանդիլ . չկար բացարձակ գոհացում ո՛չ Ամերիկայի եւ ո՛չ ալ

Եւրոպայի համար : Բայց թէ՛ Ամերիկա եւ թէ՛ Եւրոպա սրտանց դիտէին թէ ամեն երկիր կը բարձնելով իր զինուրական ուժին և երմտական միջոցներուն գիտցածը պիտի ընէր : Կը մնար Եւրեւոյթները փրկել . Անգլիոյ նախարարապետին բեղմնաւոր միտքը զտաւ խորհրդաժողովը իր անելէն զուրս բերելու միջոցը . մէկ կողմէ Գաղղիոյ և Խոտալիոյ վախերը և կասկածները փարատելու և միւս կողմէ Ամերիկայի արժանապատութիւնը փաղաքչելու համար փետրուար 15ին Լօյտ ծօրճ Աւիլսընի գրապանը դրաւ յանձնախողովներու հնոցէն զուրս ելած Քօվնէնթին մէջ ամէն բան ընդունուած էր «սկրդրունքով» , ողարժանաւ որ ընդունուածներէն և ոչ մին գործադրուէր : Աւիլսընէն վերջ Փարիզին մեկնեցան Լօյտ ծօրճ և Օրլանտո : Անշուշտ Քէմանսօ ստիպուած էր Փարիզ մնալ : Արդէն ինչոքէս կը յիշուի , Քօթէն կոչուած անարշիսթը փետրուար 19ին կը առաջ Քէմանսօի վրայ երբ այս վերջինը օթօմօպիլը կը մտնէր . թեթեւապէս վիրաւորուած՝ Ֆրանսայի նախարարապետը երկու շարամի շափ անկողնոյ ծառայեց : Նախադահ Աւիլսընի առժամապէս յաջորդեց զնդուպետ Հառուզ . Լօյտ ծօրճի յաջորդեցին Պալֆուր և Զըրչիլ : Քէմանսօի յաջորդ նշանակուեցաւ Փիչոն , իսկ Օրլանտօի տեղը անցաւ Սօնինիօ : Դաշնակից նախարարապետները վերադարձն իրենց Երկիրները բանակցութեանց վիճակին և ձեռք բերուած արդիւնքներուն վրայ իրենց տեղեկագիրները ներկայացնելու : Բնդհանուր հաշուետութեան պատրուակին տակ այսպէս թատերաբեմէն քաշուեցան զլիսաւոր դերակատարները և իրենց յաջորդեցին տեղակալները : Այս փոփոխութեան մէջ նուրբ խոտ մը կա՞ր Աւիլսընի Ազգերու . Դաշնակցութիւնը ջուրը ձգելու : Ազահովարար այս :

Յարձակողականը եկաւ Անգլիացւոց կողմէ : Զըրչիլ Փարիզ հասնելուն պէս պօլչեւիկներուն զէմ անմիջական զինուրական գործողութիւն պահանջեց : Ֆօշ կազմ և պատրաստ կը կենար իր բանակներով պօլչեւիկներուն դէմ

քալելու : Այս չէր բաւեր : Փետրուար 22ին լորտ Պալֆուր Գերագոյն Խորհուրդին քուէարկել տուաւ որոշում մը բաելով թէ խաղաղութեան կնքումը համաշխարհային ստիպողականութիւն ունեցող այնքան խոշոր խնդիր մըն էր որ էական էր ժամ առաջ լուծել զայն առանց ըսպասելու դաշնակից նախարարապետներուն վերագարձին : Ամէն կողմէ կը շատապէին Աւիլսընի բացակայութենէն օգուտ քաղել , բայց այս փորձն ալ ձախողեցաւ : Հաղիւ թէ դաշնակիցները կը համաձայնէին կէտի մը վրայ , նոր բարդութիւն մը կը ցցուէր իրենց զէմ ուրիշ մարդի մէջ : Այնքան բազմազան էին կոսւախընձորներու որ կատարեալ համաձայնութիւն ընդհանուր գծի վրայ աւելի քան անկարելի էր : Անգլիացիք և Ֆրանսացիք հասկացողութեան մը չէին զար այն կէտին վրայ թէ ի՞նչ պէտք էր ընել գերման նաւատորմը : Անգլիացիք և ձափոնցիները համար հանդէս կը առաջ կատարեալ իրենց յարաբերութիւնները , եւն . եւն . : Դաշնակիցներու զդուրառութը Երթալով աւելցաւ մինչեւ որ մարտ 15ին Աւիլսըն Եւրոպա վերագարձաւ : Աւիլսըն շատ բան վոխուած տեսաւ Փարիզի մէջ : Բնական է որ զօրավար մը որ կը լքէ բանակը և ամիւ մը վերջը կը վերադառնայ բանակատեղին՝ մէկէ աւելի անակնկալներու պէտք է պատրաստուի : Գաղտնիք մը չէր որ Ազգերու Դաշնակցութիւնը հոգեվարք էր : Աւստի Ամերիկայի նախադահին առաջին զործը Եղաւ պաշտօնական զեկոյց մը հրատարակել տալ Հերքելով Ամերիկայի և Դաշնակիցներու վերագրուած տարակարձութիւնները , եւ աւելցնելով որ առանց Ազգերու Դաշնակցութեան ինքը բնաւ մտքին չէր անցըներ հաշտութեան դաշնակիր ստորագրել : Բայց ի զուր կը սրայքարէր Աւիլսըն : Ցորչափ ան ունենար իր կը անկը Ամերիկայի հանրային կարծիքը , ներելի էր իրեն Անգլիոյ դէմ մաքառելու յոյսին մէջ

յամառիլ. դէպքերը չուշացան զինքը համոզելու թէ այդ յոյսը դատավարուած էր յօդս ցընդելու:

Ամերիկայի մէջ հակագղեցութիւնը սկսած էր ձայնը լսելի ընել: Հանրային կարծիքը կը ջղագրգոռէր, «Ի՞նչ գործ ունի Ուիլսըն Եւրոպայի գործերուն խառնուելու» կը պոոչտային թէ՝ գործի մարդիկ եւ թէ՝ քաղաքական կուսակցութիւնները: Ամերիկեան մամուլը ձայնակցելով Անգլիականին ճակտէն կը հարուածէր Ուիլսընը. Ծերակոյտին մեծ մասը բացէ ի բաց կ'ամբաստանէր Ուիլսընը թէ փոխանակ ժամ առաջ հաշտութիւնը կնքելու գործնական հիմերու վրայ, ան կ'երկարաձգէր պատերազմական վիճակը իր օգային ծրագիրներուն յառաջ բերած անօգուտ վէճերով:

Բնական է Ուիլսըն բոլորովին բարոյալքուցաւ երր համոզուեցաւ թէ ինք այլեւ զահընկց կայսր մըն էր: Արդարացի կամ ոչ, այդ զահընկցութիւնը աւելի ստորևացնելու քան, բարձրացնելու բնոյթն ունէր Ամերիկայի վարկը յաչս քաղաքակիրթ աշխարհի: Ծերակուտականներուն յարձակումները նախատեսել կուտային թէ Ամերիկա լրջօրէն չէր մտագրեր Քօլնէնթը վաւերացնել: Ամէն անզամ որ միջազգային կնճռոտ խնդիր մը լուծելու համար հրապարակ եկած է, Ամերիկա գրեթէ միշտ ինքինքը վարկարեկած է: Ամերիկեան գործազիր իշխանութեան եւ Ծերակոյտին միջւ սահմանադրական յարաբերութիւնները այնքան խախուռ կամ առածգական են որ առաջնոյն որոշումը բնաւ գրաւական մը չէ թէ երկրորդը պիտի վաւերացնէ զայն: Անշուշտ ամէն երկրի մէջ վերի եւ վարի Սենեակներուն միջւ անհամաձայնութիւնները յաճախազէպ են. բայց մինչ ուրիշ երկիրներու մէջ վարի Սենեակէն ընդունուած մէկ քաղաքականութիւնը 75% վերի Սենեակէն հաւանութեան կ'արժանանայ, Ամերիկայի մէջ միշտ հակառակը տեղի կ'ունենայ: Ուեւէ օտար կառավարութիւն որ ամերիկեան պաշտօնական լիազօրի մը հետ բանակցի, երբեք չի կրնար վստահիլ Ամերիկայի պատույ խօսքին կամ ստորագրութեան: Այս

աւանդութիւնը լիսատ անպատուաբեր եղած է Ամերիկացւոց՝ միջազգային վստահութեան տեսակէտով:

Ամերիկայի մէջ Ուիլսընի դէմ ծայր աըւող հակառակութեան պարագլուխներն էին Հիշքօք, Պորա, Բութ, Թափթ, թէւ այս վերջին երկուքը աւելի բարեացակամ: Այս չորս ծերակուտականները որ Ամերիկայի Ծերակոյտին (3ին կարծիքը կը ներկայացնէին, բուռն կերպով յարձակեցան Քօլնէնթին 10րդ յօդուածին դէմ: Այս այն յօդուածն էր որ Ֆրանսայի կը խոստանար անգլեւամերիկեան աջակցութիւնը ապագայ ուեւէ յարձակման դէմ: Ամերիկացի ծերակուտականները միանդամ ընդմիշտ կը ստահանջէին վերագառնալ Մընրօի քաղաքական ուխտին որ կը պատուիրէր ուղղակի կամ անուղղակի երբեք միջամուխ չըլլալ եւ բոլական գործերու մէջ: Մինչեւ 1914 Անգլիացիք ալ յաւակնած էին կիրարկել նոյն քաղաքականութիւնը եւ կը կոչէին զայն «splendid isolation». Ժամանակի աւելը սրբած է եւ միշտ պիտի աւելէ սրբէ ազգերու նեղմիտ եւ ևսակը հաշիւնները. քանի զօրանայ քաղաքակրթութիւնը, նոյն համեմատութեամբ պիտի սաստկանայ ազգերու իրարմէ փոխադարձ կախումը:

Ամերիկացի ըմբոստ ծերակուտականները վերջին ծայր անհաճոյ կացութեան մը մատնեցին իրենց նախազահը: Եթէ Ուիլսըն ամերիկեան հանրային կարծիքին տեղի տար, ահաւոր վայնասուն մը պիտի փրցնէին դաշնակիցնները. չէ՞ մի որ Անգլիա, Ֆրանսա, Իտալիա եւ Ճարոն ամենագոյզն պատրուակ մը կը փնտուէին Աղգերու Դաշնակցութիւնը ջարդ ու փշուր հանելու: Ի՞նչ անմարսելի նուաստացում Ուիլսընի համար՝ իր թքածը լցել եւ քթին խնդացնել տար. բայց որքան ալ անտանելի ըլլար դաշնակիցններու ծաղը ու ծիծաղը, հարկ զօրէնս լուծանէր: պէտք էր հպատակիւ ծերակուտականներուն հրահանգներուն կամ աւելի հրամաններուն միջին ճամբար կամ ելք չկար: Ապրիլ 19ին Ուիլսըն հետեւեալ եւկու ուումբերը պայթեցուց:

1. Թէ ինչ որ ըլլան Քօվնէնթին տրամադրութիւնները, Միացեալ Նահանգները միշտ ազատ պիտի ըլլան գործելու ըստ Մընրօի պատուէրներուն:

2. Թէ Միացեալ Նահանգները իրաւունք պիտի ունենան 10 տարի վերջ Ազգերու Դաշնակցութենէն քաշուելու:

Դիւրաւ կրնայ երեւակայուիլ դաշնակիցներու բանակատեղւոյն մէջ տիրող խուճապը: Յուղումը իր գագաթնակէտին հասած էր մանաւանդ Գրանսական քաղաքական եւ զինորական շրջանակներուն մէջ: Վերոյիշեալ երկու պայմանները կ'ոչնչացնէին Ֆրանսայի խոստացուած զինորական աջակցութիւնը: Մընրօի օրէնքը երկսայրի թուր մըն էր. ան կը պատուիրէր Ամերիկայի՝ եւրոպական կնճիռներու մէջ ձեռնպահ մնալ, եւ միեւնոյն ժամանակ կը զյանար եւրոպայի ուեւէ իրաւունք ամերիկան գործերու մէջ միջամուխ ըլլալ ուեւէ պատրուակի տակ: Ամերիկայի դիմափոխութիւնը այնքան բուռն վիճաբանութիւններու տեղի տուաւ որ հաշտութեան ժողովը մազապուր ազատեցաւ զլիսիմայր շրջելէ: Գզուրտուքը տանընըութը օր շարունակեց, ապրիլ 23ին դաշնակիցները որոշեցին ընդունիլ Ռւելսընի առաջարկները: Այս որոշումը եղաւ հինգերորդ դամը հաշտութեան դաշնագրին դագաղին:

Քանի Ռւելսըն, Լոյտ ծօրճ եւ Քլէմանսօ համաձայն էին տեսականին մէջ, դիրենք բաժնող անդունդը այնքան կը լայննար գործնականին մէջ. Ռւելսըն կը փափաքէր ապահովել աշխարհի խաղաղութիւնը հիմնուած Մեծն Բրիտանիոյ ծովային դերակչութեան վրայ. Քլէմանսօ կը յամառէր ձեռք բերել այդ հաշտութիւնը հիմնուած Ֆրանսայի ցամաքային գերակշռութեան վրայ. իսկ Խառլիս<sup>o</sup>, ան ալ էմֆէրիալիզմի տարբեր թմբուկ մը կը չարէր: Հիմնովին տարբեր երեք ուրոյն քաղաքականութիւններ կը ծառանային իրարու դէմ: Զինադադարը կնքուելէն ի վեր չորս ամիսներ անցած էին եւ դեռ ո՛չ հաշտութիւն կար եւ

ո՛չ ալ խաղաղութիւն: Պոլէւեիկեան սեւ ամսկերը կը կուտակուէին արեւելեան հորիզոնին վրայ, Հունգարիոյ մէջ յեղափոխութիւնը պայթելու վրայ էր. Անգլիոյ մէջ գործադուլերութիւր ահարեկիչ հանգամանք մը կը սաանարդիրանիաւ եւ Աւստրիա անդունդին եղերքը հասած էին արդէն: Դաշնակից նախարարապետներու մտահոգութեան էն կարեւոր եւ անմիջական նիւթը կը կազմէր զէնքի տակ գտնըւած միլիոններու զինորներու ջղագրգութիւնը: Եթէ պոլէւեիկութեան մըրիկը յաջողէր յուղել այդ բարոյալքուած միլիոններու մարդկային ալիքները, արհամարհուած եւ ծաղրուած աւետարանիչներուն ահաւոր մարգարէութիւնը կրնար իրականանալ: Աթթիլա մը իսկ պիտի պղղուէր այս տեսակ ուրուականի մը սարսափէն: Դրամի եւ արիւնի չորս տարուան անլուր եւ անզուգական զոհողութիւններու վաղորդայնին՝ երբ մարդկութեան սպասնացող պատուհասին ահուելիութեանը վերահասու եղան դաշնակից նախարարապետները, զայլէն փախչող ահարնկած ոչխարիներու պէս ժամ առաջ հաշտութիւն կնքելով աշխարհ խաղաղեցնելու ելան, բարձի թողի ընելով իտէալապաշտութեան բոլոր օդարանութիւնները: Այս ազգ հրաւիրուեցաւ իր պահանջները ներկայացնել իրենց վերջնական ձեւին տակ: Դիւրահասկնալի պատճառներով առաջնութիւնը տրուեցաւ Ֆրանսայի:

Քլէմանսօ հաշտութեան բարոյական հայրն էր. անոր անկ էր սեղանի վրայ զնել Ֆրանսայի պահանջամուրհակը: Այդպէս չեղաւ: 1919 մարտ 14ին յանուն Ֆրանսայի Ֆօշ ներկայացուց իր հայրենակիցներուն զինորական քաղաքական, երմտական եւ տնտեսական պահանջներուն հաշիւր յուշագրի մը մէջ ամփոփուած: Այդ յուշագրիրը կը պահանջէր որ Ֆըրանսա ըլլայ Հունոսի պահապանը: Հունցուլէքներու Wacht am Rheinը Ֆրանսայի պէտք էր փոխանցուիլ: Դարերէ ի վեր Հունոսը Ֆըրանսայի զինորական կրօնքը եղած էր. Հունոսի ձախ եղերքը լուի ԺԴ.ի, Լուի ԺԵ.ի,

Պօնարարդի, հին եւ նոր աշխարհակալներու աւնտարանը կը կազմէր. Հոհնոսի վրայ Ֆրանսայի գիրքը միանդամ ընդմիշտ ամբապնդելու համար թու յղացած էր Գերմանիան զինւորական չղթայով մը ըրջապատելու ծրագիրը, յեւլեզ Փոլոնիոյ, Զեքուլովաքիոյ և Սերպիոյ դաշնակցութեան: ԺԷ. զարու ուղղմավարութիւնն էր որ կը վերածնէր: Այս քաղաքականութեան ուժ կուտար Փուանքարէ եւ ո՛չ թէ Քլէմանսօ. Ժերունի վագրը հեռանալով Փուանքարէի ուղեգծն, կը յամառէր փարիլ Անգլիոյ եւ Ամերիկայի: Փուանքարէ, Ֆրանսայի ազգային ապահովութեան խնդիրը կ'ուզէր լուծել վստահելով Ֆրանսայի թուրին, Ֆրանսայի բազուկին եւ Ֆրանսայի քսակին: Քլէմանսօ վտանգ մը կը նշմարէր այս ուղղութեան մէջ եւ խոհեմութիւն կը համարէր չանարդել Անգլիոյ եւ Ամերիկայի բարոյական աջակցութիւնը: Ուշ կամ կանուի ժամանակը պիտի վճռէ թէ ո՞վ աւելի հեռատես եւ խորատես եղած է, Քլէմանսօ թէ Փուանքարէ: Մենք չարունակենք մեր պատմութիւնը: Քաղաքական գետնի վրայ, Ֆօշի յուշազիրը Փէտէրալիզմը կը ջատագովէր. այդ կը նշանակէր Պիզմարքի շինած չէնքը վիցնել եւ Գերմանիան վերածել փոքր տէրութիւններու: Պարզ էր նպատակը այս առաջարկին - չկորպացնել Փրուսիան: Պալով տընտեսականին Գերմանիա մշտնջենապէս Ֆրանսայի պիտի վերապարձնէր Ալգաս-Լոոէնը եւ առժամապէս ալ Ասարը, Սիլէզիան ալ պիտի կցուէր Փոլոնիոյ. Գերմանիա իր բոլոր գաղթավայրերուն հետ միասին պիտի յանձնէր նաեւ իր առեւտրական նաւատորմը: Հետեւեալ թըւանշանները կը ճշդեն Գերմանիոյ տնտեսական կողուզաւմը:

- 11% իր ժողովուրդէն
- 15% իր երկաթուղիի գիծերէն
- 67% իր զինիի ճարտարարուեստէն
- 12% իր ածուխի հանքերէն
- 80% իր երկաթի հանքերէն
- 33% իր մետաղագործութենէն
- 30% իր հիւսուածագործութենէն

Ելմտական մարզին մէջ Գերմանիա պարտէր վճարել պատերազմի ամբողջ ծախքերը եւ հատուցումներու փոխարժէքը: Գերմանիոյ զինւորական, քաղաքական եւ տնտեսական ջլատումը կատարելագործելու համար Ֆրանսա կը պահանջէր ազգու հակակշիռ մը Գերմանիոյ նաւարաններուն, զինարաններուն եւ պատերազմական նիւթ հայթայթող գործարաններուն վրայ:

Ֆրանսան՝ խրատուած պատմութեան կրկսակի դասերէն, ամէն իրաւունք ունէր դողալու Փրուսիայի վագրէն: Ցորչափ այդ վագրը պահէր իր ճիրանները եւ ակուանները, չկար Ֆրանսայի համար ո՛չ հանգիստ եւ ո՛չ ալ ապահովութիւն: Ուիլսըն եւ Լոյտ ծօրճ անկեղծօրէն կ'ըմբռնէին եւ կը զնահատէին Ֆրանսայի մըտատանջութիւնները. բայց անկլօ-սաքսոն աշխարհը ունէր իր սեփական շահերը եւ հաշւակը: Ամերիկայի հաշոյն չէր գար որ Գերմանիա ջախջախուի: Եթէ Գերմանիա կորսնցնէր իր արտադրող եւ սպառող ուժերը, անհար կ'ըլլար իրեն՝ պարտքերը վճարել: Ամերիկացոց գլուխը չէր մտներ թէ ի՞նչպէս կարելի էր կովը մեսցնել եւ միանդամայն անկէ կաթ կ'թել. իսկ Անգլիա իր գիւտագիտութեան աւանդական պահանջները նկատի առնելու ըստիզուած էր: Անգլիացիք չէին կրնար հանգուրժել որ Եւրոպայի հաւասարակշուութիւնը խախտէր, խիստ տկար Գերմանիայով եւ շատ զօրաւոր Ֆրանսայով մը: Որպէս զի նժարը Ալպիոնի ձեռքը մնար, ցամաքային Եւրոպայի ուժերը առաւել կամ նուազ պէտք է համեմատէին եւն: Ուրեմն Ամերիկայի, Անգլիոյ եւ Ֆրանսայի շահերը տրամագծօրէն կը հակառակէին:

Շահերու այս անհաշելիութիւնը դուռըցաւ տիտանական մենամարտի մը ընդմէջ Ուիլսընի, Լոյտ ծօրճի եւ Քլէմանսօի: Քանի՛ քանի՛ անգամներ երեքն ալ սպառնացան հրաժարիլ կամ մէկնիլ: Զիրար խարելու, զիրար վախցնելու եւ զիրար քնացնելու ի՞նչ խորամանկ միջոցներ գործադրուեցան: Հանրութեան ջղագրուութիւնը տակաւ առ տակաւ զայրոյթի

կը դառնար : Ուիլսըն , Լոյտ ձօրմ եւ Քլէմանսօ այլ եւս կորսնցուցած էին դաշնակից ժողովուրդներու մօտ վայելած յարգանքնին եւ համակրանքնին : թէ՛ Ամերիկայի թէ՛ Անգլիոյ եւ թէ՛ Ֆրանսայի մէջ յուսահասութեան խորունկ որոտումներ կը լուսէին որոնք գուշակել կուտային թէ վերոյիշեալ երեք կուռքերուն օրերը համբուած էին : Ամերիկայի Ներակոյտը Ուիլսնի դէմ , Անգլիոյ Ազատականները Լոյտ ձօրնի դէմ , Ֆրանսայի զինուրական կուսակցութիւնը Քլէմանսօի դէմ , խաղաղութեան խորհրդաժողովը՝ Առլանտեանի մէջ մըրկալից փոթորիկի մը բռնուած առագաստանաւի մը վիճակը ստացած էր : Կացութիւնը ամենէն աւելի սպառնական դարձած էր Ֆրանսայի մէջ . հոն զինուրականները , մղուած ֆօչէն եւ քաջալերուած Փուանքարէն , բացէ ի բաց ասպարէզ կը կարդային Քլէմանսօին : Զինուրական Ֆրանսայի մղձաւանջը պօլչեւիկութիւնն էր : Դաշնակիցներու անրուժելի հակամարտութիւնները Գերմանիան եւ Հունգարիան պօլչեւիկութեան անդունդին եղերքը բերած էին . Հունգարիոյ մէջ կառավարութիւնը արդէն տապալած էր . Պելա-Բուն , պօլչեւիկներու վարձկան բախտախնդիրը , յաջողած էր կառավարութեան դեկը ձեռք առնել : Ի՞նչ անախորժ անակնկալներ չէին կրնար պայթիլ Ֆրանսայի գլխուն ևթէ Գերմանիա եւս իյնար պօլչեւիկութիւնն ծուղակը : Ֆօշ ծրագրած էր Տանցիկէն զինուրական գործողութիւններու ձեռնարկել պօլչեւիկութեան դէմ : Անգլիոյ եւ Ամերիկայի ընդդիմութիւնը ջուրը ձգեց այս ծրագիրը : Երկրորդ անգամ Ֆօշ ծրագրեց Լեմպէրկէն յարձակիլ Ռուսիոյ դէմ : Դարձեալ Անգլիա եւ Ամերիկա ընդդիմացան : Ֆօշ երրորդ ծրագիրն եղաւ Օտեսայէն յարձակիլ ճերմակ Ռուսերու եւ Յոյներու աջակցութեամբ , կրկին Անգլիա եւ Ամերիկա «Երրե՛ք» պատասխանեցին : Կատղած Ֆօշ այս անդամ որոշեց իր հաշւոյն եւ ինքնազլուխ գործել . հարկ չկայ յիշեցնել ընթերցողին Վըսանկելի արշաւանքին ողբալի հետեւանքները :

Այս իրադարձութիւնները այնքան դառնա-

ցուցած էին դաշնակիցներու յարաբերութիւնները որ աջ ու ձախ վախեր սկսան յայտնուիլ որ մի զուցէ Ամերիկայի , Անգլիոյ եւ Ֆրանսայի միջնեւ տեղի ունեցող անդէն պատերազմը վերջ ի վերջոյ զինեալ կուիր վերածուի : Ընկածումի առաջին նշանը տուաւ Ուիլսըն . ջղային սիսթէմը այնքան խաթարուած էր որ Ամերիկայի նախագահը անկողին ինկաւ ապրիլ 2ին : Ապրիլ 3ին Ուիլսըն հաղի այնքան սաստիկ նոպաններ ունեցաւ որ պահ մը կասկածեցնել տուաւ թէ իր անունդը նպատակաւոր կերպով թունաւորուած էր : Ամէն պատահականութեան դէմ պատրաստ գտնուելու համար ամերիկեան պատուիրակութիւնը հեռազրեց Ամերիկայ որ նախագահին նաւը անմիջապէս ճամբայ ելլէ դէպի ի Հավր՝ զիրենք հայրենիք վերադարձնելու :

Ամերիկացիններուն վերադարձը հաշտութեան ժողովին վերջնական սնանկութիւնը կը ծանուցանէր : Այս լուրը ոչ միայն Փարիզի այլ աշխարհի բոլոր մայրաքաղաքներուն մէջ բգայացունց արձագանդ մը զտաւ : Թող երթա՛ր բարով Ուիլսըն . լաւ , բայց հետեւանքները : Այդ հետեւանքները այնքան զարհուրելի կը նային ըլլալ որ Քլէմանսօ եւ Լոյտ ձօրմ պարզապէս կը սարսափէին զանոնք ի նկատի առնել : Եթէ հաշտութեան ժողովը ջուրը իյնար , երկու անմիջական վտանգներ կը սպառնային : Առաջինը պատերազմի վերաբարձման կարելութիւնը . երկրորդը՝ պօլչեւիկութեան յաղթանակի հաւանականութիւնը : Պօլչեւիկեան վտանգը . Դամոկլէսի թուրին պէս կ'երերար Փարիզի խորհրդաժողովին զլխուն վըրայ : Իրը թէ Գերմանիա էր Փարիզի խորհրդակցութեանց զլխաւոր առարկան . ստոյգ էր թէ Փարիզ շատ աւելի կը զբաղէր Մոսկուայով քան Փրուսիայով : Ինչո՞ւ պօլչեւիկութիւնը մասու կենաց ինդիր զարձած էր . սա պարզ եւ ընտիր պատճառաւ որ փրուսիական վազրը զլուխու կը բարձրացնէր : Ահա ինչո՞ւ Լոյտ ձօրմ , Քլէմանսօ եւ ընկերութիւն ստիպուեցան

զոհել պօլչեւիկ խորանին առջեւ ամէն չահ, ամէն հաշիւ, ամէն յոյս եւ դործը եղած տեղը կապէւ: Այս որոշումը կը բացատրէ Վէրսայիլի դաշնագրին այն բազմաթիւ կարկտութները ուրոնց ամբողջութիւնը արգասարեր գետին մը պատրաստեցին դալիք պատերազմին:

Երեք խնդիր Վէրսայիլի դաշնագրին սիւները կը կազմէին: հատուցումներ, ապահովութիւն եւ Սաարի ածխահանքերը: Երրորդը էն նուազ փշոտն էր: Ռւստի խոհեմութիւն էր այս երրորդը ընել փորձաքարը դաշնակիցներուն զիջողութեան ոգւոյն: Ի՞նչ էր Սաարի խնդիրը: Ֆրանսա կը պնդէր թէ ամէն իրաւոնք ունէր այս հողամասը տնտեսապէս եւ քաղաքականապէս կցել՝ հիմնուելով 1814ի սահմաններուն վրայ: Ռւիլսըն եւ Լոյտ ծօրճ մերժեցին Քլժմանսօի պահանջը, եւ արտայայտուեցան ի նըսպաստ առժամեայ գրաւման՝ որոշ պայմանաժամով: Անդեւամերիկեան միացեալ ճակտին զէմ ֆրանսա ստիպուեցաւ տեղի տալ: Դաշնակից ըմբիշները անցան հատուցմանց: Այս գետնին վրայ Ռւիլսըն պարտուեցաւ: Ֆրանսա կ'ուղէր անորոշ թողուլ թէ՝ Գերմանիոյ վճարելիք գումարը եւ թէ՝ վճարման ժամանակամիջոցը: Այս երկուքին ճիշդ հակառակը պահանջեց Ամերիկա: Դուրս կը մնար Անդիիա: Անդիկի նըման սահող եւ սայթաքող Լոյտ ծօրճը ուժ տըւաւ Քլժմանսօի եւ ապահովեց ֆրանսայի յաղթանակը: Մինչեւ այսօր Ամերիկացիք չեն կը քացած ըմբունել թէ ի՞նչ խորհրդաւոր պատճառներով Լոյտ ծօրճ ֆրանսայի ձայնակցեցաւ այս խնդրոյն մէջ: Կարզը եկաւ ապահովութեան կնճիռին: Հոս ո՛չ ֆրանսա եւ ո՛չ ալ Ամերիկա կրցան իրենց խօսքը քալեցնել, որովհետեւ Անդիիա ո՛չ մէկ կուն եւ ո՛չ ալ միւսին կողմը բռնեց: Անդիացիք երբ իրենց նպատակին հասնին, գիտեն հիմնովին մաքրել խնդիր մը: Հակառակ պարագային ծայրէ ի ծայր կը խառնակեն զայն: Ապահովութեան խնդրոյն մէջ Ֆրանսա իրաւամը կը պահանջէր Ամերիկայի եւ Անդիիոյ անվերապահ զինուրական աջակցութիւնը Գերմանիոյ կողմէ յանկարծական յար-

ճակման մը զէմ: Ամերիկա պատրաստակամ գտնուեցաւ ֆրանսայի առաջարկին ընթացք տալու, պայմանաւ որ տասը տարիէն իրաւունք ունենայ Լիկայէն հրաժարելու եւ թէ Մընրօի օրէնքները անաղարտ մնան իրենց կիրարկմանը մէջ հանդէս եւ ըստական ուեւէ ինդրոյ կամ վէճի լուծման: Անդիիա ալ սկզբունքով ընդունեցաւ ֆրանսայի առաջարկը, դուրս թողլով գաղթավայրերը, որպէս զի յարմար դատած պարագային յետազարձ քայլ առնելու բաց դուռ մը ունենայ: Գալով Հունոսի ձախ եղբարքին, միշտ ֆօշի եւ Փուանքարէի աղդեցութեան տակ՝ ֆրանսա կը յամառէր զայն գրաւման տակ պահել մինչեւ 1950: Անդիիոյ եւ Ամերիկայի առարկութիւնները 1935ի իջեցուցին այս թըսկանը:

Ապրիլի վերջերը վերջապէս ծագեցաւ հաշտութեան արեւը Ամերիկայի, Անդիիոյ եւ ֆրանսայի միջեւ: Պատմութեան աւագ զէպ-քերուն ամենաաւագը նկատուելու արժանի բերկրանքի լուր մըն էր այս, բայց չորս ամիսներէ ի վեր այս տեսակ բերկրանքիթ լուրերու յաջորդող անախորժ անակնկալներու շարքը այնքան եղած էր որ քաղաքակիրթ աշխարհի թերահաւատութիւնը օրուան հիւանդութիւնը դարձած էր:

Ռւիլսըն այնպէս կը յուսար թէ անգամ մը որ Ամերիկայի, Անդիիոյ եւ ֆրանսայի միջեւ առերեւոյթ համերաշուութիւնը տիրէր, իտալիա իսկոյն պիտի դաղրէր ժողովին շփացած տղան ըլլալէ: Ճիշդ հակառակը պատահեցաւ: իտալական խնդիրը շատ աւելի ճանձրացուցիչ քաշը ու քններու տեղի տուաւ քան Ամերիկայի, Անդիիոյ եւ ֆրանսայի շահամոլութեանց առթած հրմշտուքները: Տեղի չկայ զարմանալու: Ամերիկայի, Անդիիոյ եւ ֆրանսայի միութիւնը ջրախառն քարիւղ էր, ինչպէս կ'ըսեն անդիին: Ռւիլսընի իտէալները եւ անգլեւֆրանսական աշխարհային նիւթական շահերը այնքան էկուու էին իրարմէ որքան երկու բեւենները: Այս ցաւալի ճշմարտութիւնը, որուն լիովին իրազեկ էին իտալացիք, ընտիր առիթ մը կ'ըն-

ծայէր իտալական պատուիրակութեան իրենց հզօր դաշնակիցները իրարու զէմ խաղցնելու և անոնցմէ փրցնելու առաւելագոյն չնորհներ։ Դժբախտաբար Քավուրի արժէքն ունեցող տաղանդներ կը պակսէին իտալիոյ։ Օրլանտո և Սօննինո ոչ միայն չկրցան առիթին պահանջած բարձրութեան հասնիլ, այլ զիրար չէզոքացը-նելով ազգային չահերը անձնական կրքերու աւերիչ մրցումին ենթարկեցին։ Եթէ իտալացիք Փարիզի մէջ ձարոնցիներու չափ հաստատամիտ եւ յատակատես գտնուէին, չափ հաւանական է իրենք տանէին զիւանազիտական ամենափայլուն յաղթանակը։

Իտալիա հաշտութեան ժողովի սրահը մը-տաւ որոշ ծրագրով մը, իր պահանջները հիմ-նելով Լոնտոնի դաշնազրին վրայ։ Այդ դաշնա-դիրը կ'ընդունէր իտալիոյ առանձնաշնորհեալ դիրքը Ազրիականի մէջ։ նոյն դաշնազիրը իտա-լիոյ կը խոստանար կատարեալ հաւասարու-թիւն տնտեսական գետնի վրայ Ափրիկէի եւ Ա-սիական Թուրքիոյ մէջ։ Իտալիա արժեցնել աը-ւած էր իր իրաւունքը այս նուէրներուն։ Ֆրան-սա ծերացած և ծերութեանը մէջ խաղաղու-թիւն, հանգիստ եւ ապահովութիւն փնտող երկրի մը տպաւորութիւնը կուտային, մանաւանդ հիւ-սիար։ Թրիէսթէ, Ֆիումէ, ևն. ընտիր ապա-դայ խոստացող նաւահանգիտներ ևն, թէ եւ այս երկուքին եւ ո՛չ մին կրնայ չափուիլ Միլա-նի հետ։ Այս քաղաքը, իր պատական մամու-լով որուն զլուխը կը դանուին «Քօրրիէրէ տել-լա Սէրա», «Սէրօլօ», ևն., իտալիոյ մտաւո-րական, տնտեսական եւ ճարտարարուեստական վերածնութեան կեդրոնը կրնայ նկատուիլ։ Բայց, ինչպէս ըսինք, միջազգային պատուան-դանին վրայ ամուր կուտան մըստանալու համար իտալիա պէտք ունէր Քավուրի մը, Թալէրանի մը կամ Տիգրայէլիի մը։ իրը նախարարապետ Օրլանտո վայլուն համալսարանական մը եւ ձէնթըլմէն մըն էր, բայց չէր հաւասարեր ո՛չ Աւիլունի, ո՛չ Լօյտ Ճօրճի եւ ոչ ալ Քէմանսօփ։ Օրլանտո չունէր լիտըրի մը ներշնչող տաղան-

դր։ Ինչպէս բոլոր «իտէօլոկ» քաղաքագէտ-ները, ան շինուած էր աւելի բամպակէ քան եր-կաթէ։ Բոլորովին տարբեր խմոր ունէր Սօն-նինո։ Իտալիոյ արտաքին զործոց նախարարը պաղարիւն եւ հաստատամիտ էմիլիրիալիստ մըն էր։ Հօրը կողմէ Սկովտիացի եւ մօրը կողմէ հրեայ, Սօննինո շատ աւելի ծանր կը կըռէր ի-րապաշտ աշխարհի նժարին մէջ քան իտալիոյ նախարարապետը։ Օրլանտո զիտէր խօսիլ, Սօն-նինո զիտէր զործել։ Եթէ Երկրորդը եղած ըլ-լար իտալական պատուիրակութեան պետը, Ի-տալիա շատ աւելի վայլուն զափնիներ կրնար շահիլ տնտեսական եւ զիւանազիտական կրկ-նակ մարզերուն մէջ։

Իտալական պահանջներուն հիմը կը կազ-մէին երկու կարեւոր խնդիրներ - Աւստրիա-կանը և Սէրպիականը։ Գերմանական և աւստրի-ական խնդիրները անբաժան էին։ Այս էր իտա-լիոյ տեսակէտը։ Սօննինո յաջողած էր ընդունիլ տալ իտալական պահանջը Ամերիկայի, Անգլիոյ եւ Ֆրանսայի։ Ակիզրները, երեք մեծերը հա-կամէտ էին աւստրիական դաշնազիրը զիրմա-նականէն անջատել։ Այս կարգադրութիւնը խո-րապէս յուղեց իտալիոյ հանրային կարծիքը։ Անդամ մը որ գերմանական խնդիրը լուծուէր, զէնքի տակ գտնուող դաշնակից բոլոր բանակ-ները պիտի ցրուէին։ Ի՞նչպէս այն ատեն իտա-լիա պիտի կարենար պարտազրել իր կամքը Աւստրիոյ։ Շատ աւելի վշտո էր սէրպիական կամ Էռլկուլտալ հարցը։ Իտալեւսերազ վէճը Փա-րիզի եւ Հունդի գարաւոր նախանձութիւնները կ'արթնցնէր։ Թրենթինո եւ Պրեններ իտալիոյ տրուեցան առանց վիճարանութեան։ բայց ի՞նչ-պէս լուծել Ֆիումէի կնճիռը, կամ աւելի՝ հա-նելուկը։ Յուսահատելու տեղի չկար։ Ուիլորն պատերազմ տեսած զինւոր մըն էր այլ եւս։ Սարարի եւ Տանցիկի ճակատամարտները կըր-թած եւ կարծրացուցած էին զինքը։ Ամերիկան յանձնաժողով մը կազմուեցաւ որուն անդամնե-րուն կէսը, յենլով ցեղազրական տուեալնե-րու վրայ, ի նպաստ Սէրպիոյ արտայայտուե-ցան։ իսկ մնացեալ կէսը ուազմազիտական եւ

առեւտրական նկատումներով իտալական տեսակտին հակեցան։ Միջին ճամբայ մը կար ։ Ձիումէն միջաղդային բաց նաւահանգիստ հոչակել։ Տեսականին մէջ ականջի այնքա՞ն բանաւոր հնչող այս լուծումը զործնականին մէջ երբեք չէ յաջողած։

Իտալացիք Սերոպերուն ընդդիմութեան ետեւը կը տեսնէին Ֆրանսայի ստուերը։ Ծանր նախատինքներ կը տեղային Ֆրանսայի հասցէին։ Իտալիոյ մէջ հակաֆրանսական ցոյցերը կատաղութեան սահմանը հասած էին։ Բնական է Ֆրանսա չէր կրնար հաշտուիլ իտալական ծովային եւ առեւտրական մրցումը զօրացնելու հաւանականութեան։ Անզլիա, միշտ հաւատարիմ իր աւանդական քաղաքականութեան, բնաւդժունելու պատճառ մը չունէր ցորչափ երկու լատին քոյր ազգերը չուն կատու մնային։ Համոզուելէ վերջ որ իր անձնական հեղինակութիւնը չէր բաւէր անելին դուրս գալու, Ռեփլուն կոչ ըրաւ Լոյտ ծօրմի եւ Քլէմանսոի միջնորդութեան։ Իւրաքանչիւր կողմ խսկոյն դուրս տուաւ իր զոյնը։ Անկողմնակալութեան դիմակին տակ Քլէմանսո Ռեփլունի գիրկը նետուեցաւ։ Լոյտ ծօրմ Լօնտոնի գանագիրը պատրուակ բոնելով իտալիոյ քայլերուն հետեւցաւ։ Բայց Ամերիկա չէ՞ր միթէ որ կը մէրժէր գաղտնի զաշնազիրները իրը անընդունելի։ Որով կունենայինք խիստ զաւեշտական կացութիւն մը։ Նախ կար Ռեփլուն որ 100% հակառակ էր գաղտնի զաշնազիրներուն։ յետոյ կուզար իտալիա որ 100% զաղտնի զաշնազիրներուն զործաղրութիւնը կը պահանջէր։ Անզլիա 75% կողմնակից էր այդ զաշնազիրներուն։ Ֆրանսա 50% համամիտ էր մնացեալ երեքին Քառսային էր գրութիւնը։ Իտալական պատուիրակութիւնը կը սպառնար մեկնիլ։ Ռեփլուն կը սպառնար հրապարակել կացութեան խայտառակութիւնը։

Ճարահատ՝ իտալացիք մեկնեցան Հոոմ, խորհրդարանէն նոր լոյս եւ նոր ուղի հայցելու։ Պլըֆ մըն էր այս։ Իտալացւոց բուն նպատակը խնդիրը ձգձգել էր։ Լոյտ ծօրմ լծուած էր ի-

տալական կառքին։ Փայտ մը Ռեփլուն եւ քարմը Քլէմանսո զրած էին այդ կառքին անխւներուն առջեւ։ Դիւանագիտութիւնը մէկ միջոց գտած էր հակառակորդները բարոյալքելու, այդ ալ ձգձգումն էր։ Երբ Մայիսի սկիզբը Օրյանու եւ Սօնինո Փարիզ վերադարձան, կացութիւնը նոյնն էր։ Վարագոյրին ետեւը գործող անձերը անզրպուելի կը մնային։ Իտալիա վճաց նժարը ձեռք առնել եւ ինքն իսկ արձակել զատավճիոր։ Իտալական զօրագունդերը յաջանալով զրաւեցին Քլակէնֆուրթը։ Տ'Անունցիօ իր կամաւորներով Ֆիումէ մտաւ։ Իտալական զրահաւորներ իզմիրի առջեւ խարսխեցին ծանօթ նպատակներով։ Զինուրական այս շարժումներուն նպատակն էր դաշնակիցները կատարուած իրողութեանց առջեւ զնել։ Դիւրին էր զանոնք արդարացնել զիւանագիտական սովորական բանաձեւերով – ազգային շահերու սպառնացող վտանգներու պաշտպանութիւն, ինչքի եւ զոյքի ապահովութիւն, եւն. եւն.։ Իտալիոյ պահանջները կը հիմնուէին երկու զաղտնի զաշնազիրներու վրայ, որոնց մին, ինչպէս յիշեցինք, ստորագրուած էր Լոնտոնի մէջ, իսկ միւսը Սէն ֆան տը Մօրիէն, Ֆրանսայի մէջ, 1917ին։ Առաջինը իտալիոյ կը նըւիրէր Աստալիան։ Երկրորդով իտալիա կը տիրանար Աստալիոյ ամբողջ արեւմտակողմին, մէջը ըլլալով իզմիրի նաւահանգիստը։ Կարսակայն կէտ մը որ կը կնճուտէր խնդիրը ծայրէ ի ծայր։ Անզլիա եւ Ֆրանսա իզմիրը տուած էին իտալիոյ պայմանաւ որ Ռուսիա եւս համամիտ զտնուէր։ Ընթերցողը արդէն տեղեակէ թէ այս խնդրոյն մէջ Ռուսիոյ ծրագիրը հաւեցաւ պոլչէիկեան հնոցին մէջ։

Հորիզոնը երթալով կ'ամպուտէր երբ Վէնիպէլու իր արամաթիք մուտքը զործեց հաշտութեան ժողովին բեմը։ Հնարամիտ կրետացին իր փայլուն ճարտասանութեամբ զրաւեց Ռեփլունը։ Քլէմանսո որ գժզոհ էր իզմիրը իտալիոյ տրուելուն, անցաւ Յոյներու կողմը, մինչ Լոյտ ծօրմ յանձին Յունաստանի կարծեց գտնել այն ունելին որուն չնորհիւ ան կը յու-

սար շաղանակները քաղել թրքական կրակէն : Որով թէ՛ Ամերիկա, թէ՛ Անգլիա եւ թէ՛ Ֆըրանսա, երեքն ալ տարբեր յետին մտքերով, յայտարարեցին թէ ի նկատի ունենալով Փոքր Ասիոյ պատմական կազմակցութիւնները հին Յունաստանի հետ, իրմիրը Հելլեններուն անժխտելի իրաւունքն էր :

Խոտալացիք որ իրազեկ էին Ամերիկայի, Անգլիոյ եւ Ֆրանսայի միջեւ տիրող երկպառակութեանց, անայլայլ զինուոր ցամաք հանել ըսկան : Մայիս 5ին խոտալական զրօցը կը ծածանէր Ատալիոյ եւ Մարմարիսի մէջ : Այս լուրը ծայր աստիճան վրդովեց դաշնակիցներու մտքի հանգիստը : Ամերիկեան, անգլիական եւ Փրանսական զրահաւորները ճամբայ ելան դէպի իրմիրի ջուրերը, ամէն պատահականութեանց դէմ պատրաստ գտնուելու համար : Լոյտ ձօրձ իր սպասած առիթը դտաւ . խոտալական նախաձեռնարկութեան ստեղծած վտանգաւոր կացութենէն սէտք էր օգուտ քաղել միանգամ ընդ միշտ դիւանագիտութեան տոմարներէն մաքրելու համար Արևելքի բազմադարեան առկախ հաշիւք : Աւելսըն, Քլէմանսօն եւ Վենիդէլուսը իր սենեակը կանչելով առաջարկեց որ առանց այլ եւ այլի Յոյները գրաւեն իրմիրը, Ամերիկացիները գրաւեն Կովկասը եւ Ֆրանսացիներն ալ գրաւեն Առորիան : Անշուշտ Յոյները եւ Ֆըրանսացիները խիստ դոհ մնացին Լոյտ ձօրձի առաջարկներէն, որովհետեւ երկուքին ալ աղդային փափաքները կը ստանային կատարեալ գոհացում : Աւելսըն թէեւ պահ մը վարանեցաւ, բայց իր քիմքը անախորժ չդտաւ թրքական կարկանդակին համը :

Կարծողներ կան թէ խոլամական խրտութակը յուղեց կորովի եւ յանդուզն Կալլէսցիին երեւակայութիւնը : Երեւոյթները կ'արդարացնէին սա ենթադրութիւնը թէ Լոյտ ձօրձ խարուեցաւ մահմէտական կարծեցեալ վտանգէն : Թէ որքա՞ն աղէտալի եղան այդ պլրֆին հետեւանքները, ոչ ոք ի վիճակի է զնահատել այդ ճշմարտութիւնը որքան Անգլիացին և . . . Հայը : Այս պլրֆն էր որ անկարողութեան դատապար-

տեց Անգլիան, անկարողութիւն մը որմէ օգուտ քաղելը հարավիկութիւն համարեցին դաշնակից մէկ երկու խելացի Դաւիթթներ : Այս պլրֆն էր որ յետաձգեց Արեւելքի վերջնական հաշուեյարդարութիւնը նախ ի վնաս Արեւելքցիներու եւ յետոյ Եւրոպացւոց : Թէ ինչպէս խաղացին խաղը, դժուար չէ կուահել : Հնդիկ մահմէտականներէ բաղկացած աղդեցիկ պատգամաւորութիւն մը գիմեց յաջորդաբար Լօնտոնի India Office-ին, այսինքն Հնդկական արտաքին գործոց նախարարութեան եւ Փարիզի խորհրդաժողովին : Այս երկու զիմոււմներուն նպատակն էր զգացնել Ամերիկայի, Անգլիոյ, Ֆրանսայի եւ Իտալիոյ թէ խոլամական աշխարհը չէր կրնար հանգուրժել որ Պոլիս՝ խալիֆայութեան կեղծունը՝ քրիստոնեաներու ձեռքը իյնայ : Հընդիկ պատգամաւորները կը յաւակնէին խօսիլ յանուն տիեզերքի մահմէտականութեան : Յետագայ դէպքերը ցոյց տուին Հնդկական պլրֆին ծիծագելիութիւնը . թունուզի, Ալժէրիոյ, Եգիպտոսի, Արաբիոյ, Կովկասի, Հնդկաստանի Հնդկացինի եւ Զինաստանի մահմէտականներուն մեծ մասը ոչ միայն սրտանց համակիր չէին Պոլսոյ խալիֆայութեան, այլ անտարբեր անոր գոյութեան : Աւելին կայ.նոյն ինքն թուրքը չկատարեց խալիֆայութեան թաղման հանգէսը՝ յապուշ կրթելով բովանդակ քաղաքակիրթ աշխարհը :

Սակայն ցարդ խնդիր է թէ իրապէս ո՞չ խարուեցաւ խոլամական խրտութիւններ, Լոյտ ձօրձ թէ լորտ Քրրլըն : Եթէ պաղարեամբ քըննենք իրողութիւնները, ներելի պիտի ըլլայ հետեւցնել թէ աւելի լորտ Քրրլըն քան Լոյտ ձօրձ տկարութիւնը ունեցաւ ահարեկելու մահմէտական շինծու վտանգէն : Գաղտնիք մը չէ թէ Լոյտ ձօրձ հիբնոսացած էր Պաղիլ Զախարովին : Հարկ չկայ յիշեցնել թէ այս մեծահարուստ Հելլենը յունական կառավարութեան նուիրեց Ավերոփ զրահաւորը, որ Պալքաննեան պատերազմին վճռական դեր մը կատարեց : Բնական է Պաղիլ Զախարովին աղդեցութեան տակ գտնուող մէկը չէր կրնար հակակիր ըլլալ -

յունական գատին. մինչ Քըրզըն ինկած էր սըր կընէսթ Քասրլի զիրկը : Կը բաւէ յիշել թէ կըն-նէսթ Քասրլ Լօնտոնի ելմատկան շրջանակներուն քաջածանօթ միլիոնատէր Հրեայ մըն է : Կայ ուրիշ փոքր մանրամասնութիւն մը եւս, որ նժարին մէջ ունեցաւ անհամեմատօրէն խոչոր կըն մը : Այդ պատմական օրերուն Լօնտոնի India Office-ը կը գտնուէին Հրեայ պաշտօնեաներ որոնց շահը կը պահանջէր հաճոյակատար գտնուիլ սըր կընէսթ Քասրլի :

Ահա թէ ինչպէս յառաջ եկան երկու հակամարտ հոսանքներ - Լօյտ ձօրմ որ կը մտադրէր Արեւելքի պայքարը յաջող կամ գէթ պատուարեր ելքի մը յանդեցնել եւ լորտ Քըրզըն որ իսլամական դիւրազգածութիւնները փաղաքչելու յոյսով տեղի տալու կողմնակից էր : Ամէն կառկածէ վեր է թէ Լօյտ ձօրմ եւ լորտ Քըրզըն մէկ սիրո եւ մէկ միտք էին, բայց ինչպէս կը տեսնուի՝ Պոնափարթ եւ Անսար երկու հոսանքներէ տարուեցան : Պարզ լեզուով, անգլիական կառավարութիւնը երկուքի բաժնողը եղաւ Հրեան : Շատեր խորհրդաւոր կը գտնեն թէ ինչո՞ւ Հրեան սրտանց միշտ աւելի համակիր եղած է իսլամին քան քրիստոնեային : Պարզ եւ խելացի է Հրեային հաշիւը : Որքան աւելի զօրաւոր ըլլայ քրիստոնեան, այնքան նուազ կ'օգտուի Հրեան : Փոխազարձարար՝ որքան աւելի տկար ըլլայ քրիստոնեան, այնքան աւելի կը նպաստաւորուի իսրայէլի որդին :

Լօյտ ձօրմի նեղուած վիճակէն օգուտ քաղելով իտալացիք յառաջ քչեցին իրենց պահանջները : Օրլանտո եւ Սօննին իտալիոյ կցուած կը նկատէին Ֆիումէն, բայց ոչ Այտընի վիլայէթը զոր բուռն կերպով կը պահանջէին : Անգլիոյ սիրոը տաք էր իտայական դատին, Ֆրանսայի փորը կը շարունակէր ցաւիլ : Այդ փորի ցաւը ծնունդ կ'առնէր այն նախանձէն որուն կործանարար էին հաշիւները կուտակուելով իւրաքանչիւր քանրհինդ - յիսուն տարին անդամ մը, կը պայթէին նախանձին իսկ գրւիսուն : Թրքական ինդրոյն հանդէս Անգլիոյ, Ֆրանսայի պատարագութեամբ կ'առնէր անդամ մը, կը պայթէին նախանձին իսկ գրւիսուն : Անգլիայի կ'առնէր անդամ մը, կը պայթէին նախանձին իսկ գրւիսուն :

Երթաւով կը սաստկանար : Կարզը Ուիլսընի եւ կաւ օգուտ քաղելու դաշնակիցներու շփոթ եւ շուարած կացութենէն : Մայիս 19ին Ուիլսըն խօսեցաւ ճառ մը որուն խմատը կընայ ամփոփուիլ սապէս . «Յարդ ես ձեզի հետեւեցայ թըրքական խողը յոյն մէջ : Դուք փորձեցիք զայն լուծել ձեր մտայնութեամբ, ձեր մէթոսներով եւ ձեր միջոցներով . քիթերնիդ բերաննիդ դարձուցիք : Հիմա քաշուեցէք : Ես պիտի գործեմ իմ գիտցածիս պէս» : Ուիլսընի ճառը կատարեալ խուճապ մը յառաջ բերաւ Փարիզի քաղաքական շրջանակներուն մէջ : Ֆրանսա մեծ յոյսէր կը տածէր թրքական ոսկորէն իւղոտելու : Դէպէերը ցոյց տուին թէ ո՞րքան հեռատես եւ նրամիտ գտնուեցան Քէ ա՞Ռուէի զեկավարները : Վերջապէս Անգլիա, Ֆրանսա եւ Իտալիա տեղի տուին Ուիլսընի : Միայն ինդիր էր գիտնալ թէ Ուիլսընի դեղահատը հիւանդը բուժելո՞ւ թէ զայն ա'լ աւելի հիւանդացներու բնոյթը ունէր : Եթէ ամէն ինչ արդիւնքէն պէտք է դատել, ստիպուած ենք ընդունիլ թէ Ուիլսըն աւելի աղտոտեց քան մաքրագործեց :

Ի՞նչ էր Ուիլսընի գիւտը : Թուրքիա զրկել դաշնակիցներէ բազկացեալ խառն քննիչ մարմին մը : Ֆրանսա մերժեց անդամակցիլ այս մարմնոյն : Ֆրանսական մերժումը պատրուակելով Անգլիա եւս քաշուեցաւ, Իտալիա նմանապէս : Ամէրիկացիք յօժարեցան ինքնազլուին կատարել խաչակրութիւնը, մայիս 25ին դէպ ի Թուրքիան մամբայ ելաւ ամէրիկեան յանձնախումբը նախագահութեամբ Պ.Պ. Քրէյնի եւ Քինկի : Ի՞նչ ընելու : Տեղույն վրայ ստուգելու Արեւելքի տարասեն ժողովուրդներու փափաքները : Ցետո՞յ, տեղեկազրելու Հայերու, Ցոյներու, Արարտներու եւ Քիւրտերու աղքային նըպատակներուն եւ իրաւունքներուն վրայ : Եւ յետո՞յ . այդ տեղեկազրելու Ազգերու Դաշնակցութեան զրկելով ուժ տալու նախագահ Ուիլսընի 14 կէտերուն ! Ի՞նչ ժխոր, ի՞նչ փոշի, ի՞նչ յոյսէր եւ ի՞նչ ցոյցեր տեղի չունեցան երբ Քինկ եւ Քրէյն Պոլսոյ պատրիարքները, նախամարետները եւ միւֆթիները իրար անցուցին անձառելի հրաշքներ գործելու ցուցամոլու-

թեամբ : Հաւանաբար ընթերցողներէն շատերը գեռ նոր պիտի կարենան ճշգիւ գնահատել թէ ինչո՞ւ Ուիլսընի խոստացած Արարատէն ծնաւ մուկն չնչին : Հապա Ամերիկեան քննիչ մարմնոյն վախճա՞նը : Անոնք վերադարձան Փարիզ օգոստոս 25ին : Այս թուականին Ուիլսըն արդէն դաշնագիրները ստորագրած եւ Ամերիկա մեկնած էր : Քրէյն եւ Քինկի պատրաստած դդայացուց տեղեկագիրը դեռ ցայսօր Ռւաշնիթըն Արտաքին Գործոց նախարարութեան թղթածրաներուն մէջ իր յաւիտենական քունը կը քննանայ :

Քինկ եւ Քրէյն խաղացին զաւեշտին քաղաքական մասը . զօրավար Հարպորտ ալ լրացուց անոր զինուորական բաժինը : Ամերիկացի այս զինուորականը Ուիլսընի հրամանաւ մեկնեցաւ կովկաս Հայաստանի զինուորական կացութիւնը եւ պէտքերը քննելու ամերիկեան շահերու տեսակէտով : Իր տուած տեղեկագիրը աւելի աննպաստ էր քան նպաստաւոր : Բայց Հարպորտի աղմուկը բաղդատութեան չէր կը թնար դրուիլ գնդապետ Հասքէլի հանած ժխորին հետ : Ուիլսընի ուղեղէն ծնաւ ՍԵւ Ծովէն մինչեւ Միջերկրական խոչոր Հայաստանի մը հիւանդ գաղափարը , եւ կամ Ուիլսընի ուղեղը հաւատաց այդ հիւանդ գաղափարին իրականալիութեանը : Հայկական աղէտին 51% Ուիլսըն պատասխանատու էր . իսկ այդ պատասխանատութեան 49% կը պատկանի Հասքէլի , որովհետեւ այս Ամերիկացին ապագայ Հայաստանի բարձր Քօմիսէր ըլլալու յոյսով գինովցած իր շառլաթան ճառերով միամիտ Հայուն մտքին մէջ արծարծեց անիրականալի երազներ :

Երէկուան պէս մտքիս առջեւ կը պատկերանան այդ յիշատակելի օրերը : Հասքէլ ամերիկեան դեսպանին բազկաթոռին մէջ բազմած դրի կ'առնէր Զաւէն պատրիարքի հարցումները : Սրբազն Հօր աջ կողմը ևս կը գտնուէի , իսկ ձախ կողմն ալ լուսահողի Տօքթ . Դաւիթեան : Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հարցերը ծեծուելէ վերջ անցանք զինուորական հանելուկին : Շեշտակի գնդապետ Հասքէլի

հարցուցինք թէ Ամերիկա տրամադի՞ր էր առնուազմ 2000 քաղաքապահ զինուոր տրամադրել , քանզի առանց ամերիկեան դրօշին բարոյական աղեցութեանը յիմարութիւն պիտի ըլլար ափ մը Հայերու համար՝ դարերու ահաւոր փորձառութիւնները կրկնել : Հասքէլ առարկեց թէ ամերիկացի զինուորը պատերազմէն ձանձրացած ժամ առաջ հայրենիք վերադառնալ կը մտածէր : Պատասխանեցինք թէ Ամերիկայի զինուորական քէմփերուն մէջ դեռ թնդանօթին ձայնը իսկ շլած 250,000 զինուոր կային . ի՞նչ բան անկարելի կը դարձնէր այս երիտասարդներէն 2000ի շափ Հայաստան տեղաւորելը : Իր թէ մեծ պատերազմը շատ սուզի նստած է եղեր Ամերիկայի եւ հետեւարար անխոհեմութիւն պիտի ըլլար աւելորդ ծախքերու զուռ բանալ : Այս պատասխանով Հասքէլ տուաւ իր ծիծակելի միամտութեան շափր : Երախան իսկ զիտէր թէ Վիլհէլմ կայսեր գործած խննթութեան շնորհիւ Ամերիկա իր գրամակղերը լեցուց այն տեսակ հարստութեամբ մը որուն նմանը Ամերիկացիք երբեք չէին տեսած :

Կարելի՞ բան էր փախցնել այն գերազոյն առիթը որուն նմանը Հայը դարերէ ի վեր տեսած չէր : Կամ ամբողջովին շահիլ կամ ամբողջովին կորսնցնել , հող եկած էր խնդիրը : Սրբազն Հայը յայտարարել տուաւ որ եթէ Ամերիկա իր երկու հազար զաւեկները Հայոց խնամքին յանձնելու պատիւը ընէր , Հայերն ալ հակառակ իրենց համեստ քակին պատրաստ էին անոնց ծախքերը հոգալու : Այլւեւ ըսելիք շմեաց . Հասքէլ , սումբը սպառած թնդանօթածիկ զինուորի վիճակին հասած , խոստացաւ զրել նախազահ Ուիլսընին եւ մեզ հաղորդել ամերիկեան կառավարութեան վերջնական որոշումը : Դիւանագիտական նրբութիւններուն այնքան խոր հմտութեան մը պէտք չկար կարենալու համար կուահել թէ Հասքէլի խոստումը պարզ փախուստ մըն էր : Դեսպանատան զիւնէն դուրս ելլելէ վերջ Տօթէոն Դաւիթեան ըստ . «Կը գախնամ որ մենք Հայերս դարձեալ խոչոր պլքի մը զոհ երթանք . ի՞նչ կ'բան , ար-

դեօք աւելի աղէկ պիտի չընէի՞նք եթէ կիլի-  
կիայով միայն զոհանայինք Փրանսական հոգա-  
տարութեան տակ»։ Պատասխանո սա եղաւ.  
«Անտարակոյս վարչական փորձառութեան, քա-  
ղաքական հասունութեան եւ ելմտական մի-  
ջոցներու երեակ տեսակէտով Անգլ-Սաքսոն-  
ները զերազանց են լատին ազգերէն. բայց ներ-  
կայ պայմաններու տակ ինձի այսպէս կ'երեւի  
թէ մեր անմիջական պէտքը քաղաքականէ եւ  
ելմտականէ աւելի զինորական ուժն է. Ֆրան-  
սա միակ երկիրն է որ մեր դուռներուն ետեւ  
պատրաստ բանակ մը ունի. Ուստի ընտրու-  
թիւնը դժուար չեմ տեսներ»։

Եւ ժուածել թէ Ֆրանսան արհամարհող Առ-  
զումոն իմաստուններ գտնուեցան մեր մէջ։  
Ֆրանսա կրնայ միւս բոլոր ազգերուն պէս ա-  
ռաւել կամ նուազ յոզնած եւ ծերացած ըլլալ.  
բայց այս ազգին փառաւոր անցեալը, ներկայ  
զինորական զերակչիութը, եւ Արեւմուտքի  
նախանձը շարժող լեցուն քսակը չէի՞ն բաւեր  
պաշտպանելու կամ պատսպարելու քրիստոնեայ  
աշխարհի է՞ն աղքատ Ղաղաքոս ցեղը։ Ոչ թէ  
Ֆրանսայի պէս խոշոր երկիր մը այլ փոքր  
Պուլկարիա մը իսկ կը բաւէր իր 300,000ուց  
բանակով մեր դոյութիւնը ապահովելու, պայ-  
մանաւ որ մենիք գիտնայինք մարգել մեր միտ-  
քը բնութեան սա անյեղի օրէնքին թէ փոքր  
կամ մեծ ուրէ ազգ որ յանձնառու պիտի ըլ-  
լար ստանձնել մեր հոգատարութիւնը, ամէն  
իրաւունք ունէր ակնկալել նիւթական շահ մը  
կամ օգուտ մը ի փոխարէն իր ընելիք ծախքե-  
րուն, առնելիք ձանձրոյցներուն եւ դիմազրա-  
ւելիք վտանգներուն։ Երեւակայեցէք աղքատ  
զիւզացի հողատէք մը որ չունենալով ո՛չ դրա-  
մազլուի, ո՛չ ալ թեքնիքական փորձառութիւն,  
կը դիմէ բարեկեցիկ քաղաքացիի մը որ կը յօ-  
ժարի իր պէտքերը հոգալու՝ փոխադարձ օգ-  
տակարութեան հիման վրայ. արդ փոխանակ

ուրախութեամբ եւ չնորհակալութեամբ ընդու-  
նելու իրեն եղած բանաւոր առաջարկը, եթէ  
զիւզացին ևլէր քաղաքացիին քթին բերնին պո-  
ռար բանելով «Դուն իմ պէտքերս կը հոգաս քու  
անձնական շահուգ համար, ուստի թքեր եմ քու  
պաշտպանութեանդ վրայ», ի՞նչ պիտի ըսէիք  
այս տիմար ամբարտաւանութեան մասին։

Գալով իտալացւոց, անոնք ո՛չ իզմիրը ո՛չ  
ալ Քոնիան ստացան։ Այս ալ եղաւ հաշտութեան  
գաղաղին վեցերորդ գամը։ Արեւելք եղած է  
Եւրոպական բազմաթիւ պատերազմներու աղ-  
րիւրը։ Յաջորդ պատերազմին մայրը պիտի ըլ-  
լայ ո՛չ Տանցիկ, ո՛չ Ալգաս-Լուէն, և ո՛չ ալ Պե-  
տարապիա, այլ գարձեալ Արեւելք, սա ընտիր  
պատճառաւ որ այս անզամ Արեւելքի թշնամին  
ո՛չ Խուսիա է, ո՛չ Գերմանիա, ո՛չ Ֆրանսա, ո՛չ  
իտալիա եւ ո՛չ ալ Ամերիկա, այլ Անգլիա։  
Խուսը, Գերմանացին, Ֆրանսացին, իտալացին  
եւ Ամերիկացին, այս ամենքն ալ կրնան բար-  
կանալ. մի՛ վախնաք բարկացողէն, որովհետեւ  
բարկացողը զիտէ մոռնալ եւ ներել, բայց զիոյէ  
կեցէք անոնցմէ որոնք բարկանալ չեն զիտեր.  
Ժարեկացողը ո՛չ կը մոռնայ եւ ո՛չ ալ կը ներէ  
իր ստացած ապտակը։ Այս վերջին հիւանդու-  
թեամբ անիծուած եւ կամ այս վերջին առաքի-  
նութեամբ օրհնուած է Ալպիոնի որդին։ Մե-  
թերնիխ ըսած է «Նախամեծար կը համարիմ  
ամրող Եւրոպան թշնամի և Անգլիան բարեկամ  
քան թէ Անգլիան թշնամի եւ Եւրոպան բարե-  
կամ ունենալ, որովհետեւ այսպէս կամ այնպէս  
Անգլիա միշտ Եւրոպան երկուքի բաժնելով ուշ  
կամ կանուխ վերջին խոսքը իր քով կը մնայ։»  
Պատմական խոր ճշմարտութիւն մըն է այս որ  
կը ցոլանայ հարիւր տարուան, Երեսուն տար-  
ուան, քսան երկու տարուան, Եօթը տարուան  
եւ վերջին հինգ տարուան պատերազմներուն  
մէջ։

Զ. ԶՕՐԱՑԵԱՆ